

ԱՐԱ ԳԵՂԵՑԵՑԻԿ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՎԻՊԱՍԱՆԱԿԱՆ

Ա. Յ. ՊԱՐՐԻԷԼԵԱՅ

ԳԼՈՒԽ ԺԹ

Եռանձնէին գաղտնիքը

Փամի մը վայրկենէն ծերունին Սումաս դրազիրին առաջնորդութեամբ մտաւ թագուհոյն սենեակը, շրթայակապ ձեռքով։ Երբ ներկայացաւ Համիրամայ առջին, ծանցաւու կեցաւ անշարժ, տիսոր բայց անայլայլ դիմօր, սպասելով որ խօսի նախ ինքը։

— Ո՞վ ես, — հարցուց թագուհին, այնենքին չի ճանչնալով զինքը։

— Հնդիկ մը, — պատասխանեց գերին։ Այսուն Սումատ, և աշակերտած հմ Մասուի, մաշելով պատանեկութեանս գեղեցիկ օրերը Անդայի նուիրական մատենին վրայ, զոր նա ինքն թելադրած է աշխարհի փրկութեան համար։

— Ի՞նչպէս եղաւ որ գտնուեցար բանակիս մէջ։

— Գերեցայ ինդոսի վրայ, երբ ձեռքէս եկած օգնութիւնը կը մատուցանէի միածին որդուոյս հետ հայրենինց և իմ բարեսիրոտ Ստրապարատ թագաւորիս՝ քու աշխարհակալ զինուց դէմ, Անացի տարի մը բարելն, և երբ Հայոց գէմ պատերազմհամարակեցիր, հայրենակցացացքու անհամար բանակիդ մէջ գտնուիը առիթ առած, ճանապարհորդեցի փղապանաց հետ, ու հասայ հետերնին մինչն Ասուրաց բանակետորդ։

— Բայց հօնիէց ինչո՞ւ դասալիք փախար թշնամույն քով։

— Այս է ահա գաղտնիքն, — պատասխանեց Սումատ լրջութեամբ, — զոր պիտի յայտնեմ թագուհուց, Անդայն ամեն բանէ առաջ երդուիր, որ զայոց թագաւորը միտի ապրեցնես։ Ձևուր ձայներ կ'ընթանան զօրացդ մէջ, — շարունակեց ծերունին, առանց միտու ցնելու թագուհուցոյն այլայլութեանը, որ կ'ապէէր ու կը զարմանար իրեն այդ աստիճան համարձակութեանը վրայ։ Կը խօսուի որ կը մտածես անգութ մահուամբ սպաննելու զինքը, և

թէ նոյն նպատակին համար միայն կ'աշխատին Քաղցրեալք բժշկելու իրեն վէրքը... —

Համիրամ հազիր զսպերով ինք զինքը, հարցութ գոռողութեամբ։ — թէ յիրաւի այն էր միտուր։

— Ահաւոր մտածութիւն ու գործողութիւն։ — ըսաւ Սումատ աներկիւզ, — և քեզ ՚ի վնաս անտարակոյս, որովհետեւ կը լուեմ գաղտնիքն, ես, քու գերիդ ու մահապարտ, Գիտնաս որ իմ ձեռքս է կեանքդ բախտին առանձին տրամագրութեամբ։

— Կը հաւատան բանձիդ։ — կրկնեց թագուհին արհամարհանօք։ — ընդհակառակն սուկդ է, և կ'ուզեմ մատնել զայն ՚ի տանիանս։

— Ես ինքնյանձնեցի զիսքու ձեռքդ, — յաւել Սումատ հանդարտութեամբ։ — Հարցուր Փաղեկայ և ինքը կը վկայէ որ ես մատնեցի իմ անձս Պրահմայ աշակերտն չի վախնար տանջանքէ և ոչ կեանքը կորունցընելէ։ Այն վայրկենէն որ յոյս վրիպեցաւ հայկական զինուց յաշնողութեան վրայ, կրնայի դիմել ՚ի մաս։ բայց չըրի, ուրովհետեւ սիրելի էր ինձի պատանի թազաւորին կեանքը։ Ես յիրաւի երթէ զիքմիւնդիր ցամանդ զո՞ն չըլլաց եղկելին, ազատած է մահուանէ, և ազատողն ալ ես եմ։

— Դու. Ինչ կերպով։

— Ես, այս Ռւնիմ հետո շիշ մը, զոր շեմ կրնար հանել ծոցէս, ձեռուըներս շղթայակաս ըլլալուն։ . . .

Հուտք թագուհուցոյն ակնարկութեամբը մօտեցաւ մէկէն, և փնտուեց ու հանեց շիշը գոտուցն մէջն, յորում կանաչադոյն հեղուկ մը կը տեսնուէր, և տարաւ առ Համիրամ։

— Այդ շիշն մէջ, — յաւել Սումատ, — զօրաւոր հեղուկ մը կայ, որ կը ծորէ անձանք տունկէ մը ՚ի Հնդկաստան։ Հեղուկն կէսը միայն բաւական է մեռցնելու մէկը, գանգաւ ու անդորր բայց ստոյդ մահուամբ։ Խակ մէկ կաթիլը երթէ լուծուի չոյ մէջ, կը գորացնէ ու կը կենդանացնէ չինանող հոգին։ Այսպէս կոչեցի ՚ի կեանս

սպատանի թագաւորը, և Քաղղեայք թող երկնից ընծայեն զայն և կամ իրենց դեղոցը։ Հազիւ երէկ և այս առաջաօտ կրցայ մնալ հետք վայրկեան մ'ուսանձին, յորում մատացի հրաշագործ հեղուկը։ Հիմա ազատ է ինքը վասնդէ։ և ես հօս, ոմ թագուհիդ, պատրաստ եմք քաւելու յանցանքս, պատմելու զանցեալն և զապագայնն, առանց ուրիշ փոխարինութեան, բայց եթէ խնդրելով որ չի վնասես պատասչոյն։

— Ազագայնն, անցեալը։ — զոչեց թագուհին, պշուցեալ նայելով Հնդկին աշուըներուն մէջ, որպէս թէ թափանցել ու զելով մորին խորը։

Սումատ ծռելով զույխը՝ հաստատեց որ զիտէր պատմել թէ զանցեալն և թէ զապագայն։

Այս ատեն թագուհին մէկէն նյան տուաւ գրագրին որ գուրս ելլայ։ — Հուռք, — ըստ ապա ներքինապետին, — գուրս եմ և սպասէ հօն։

Եւ մնացին առանձինն, Սումատ ու Շամբամ։

— Խօսէ, — զոչեց այն ատեն թագուհին, յառաջելով գէպ առ նա տագնապաւ։ — Կ'երգնում յանուն Դից՝ զորոնք չորից լնդուաց ժողովուրդն կը սիրէ ու կը պաշտէ, Կ'երգնում յանուն Ռվիժանու ջրոց ու սիլից գուրս ելաւ Ռվին, ձուկն աստուած, մահացուաց իմաստութիւն պարգևելու համար, Կ'երգնում յանուն այն ամենայն մարմոց որ կը փայլին կապուտակ միջոցին մէջ, Կ'երգնում վերջապէս յանուն նուիրակն տարեց, երկնից հոգիներու, աստուածու սիրու օճիւղի գլուխ մինչեւ ըստը այն աշխարհաց, որ կը ատարածուին արեմ մտեան ճովուն կզզիներէն մինչեւ Գանգէսի անձանօթ ափունքը։ Ճեռք բերելու զայխարէ ամենայն, ու ճարակ ճնելու զայն չորից լեղուաց ժողովրդեան անգութ փափառանացը։ աստնք էին ահա երազներդ։ Նըշաւո՞ր երազներ ու մոտածութիւններ։ Պէտք էր ուրեմն ցրուել զանոնք և ընդունայնացնել, որպէս զի չի բռուին և այլք նենգութեան թակարդին մէջ, Երեք հոգի միայն գաւադրեացն քեղի գէմ, երեք էին, բայց իւրաքանչիւն մէկ մէկ լէկէսոն մ'էր, ժողովուրդ մը, ամբաւ րազմութիւն։ Այս երեքն մին ակա հօս է, խոնարհ ու անպէտ որ, բայց մեծ ու զօրաւոր, զրգելով քեղի գէմ Հնդկաց աշխարհին կասկածը, ցասումը ու վրէժմանդրութիւնը։

Երեքցաւ ապա երկրորդ մ'ալ, Մանկէ, Մեստրիմի ազգէն, որուն գէմ կը սպասանայիր, և անապատին ժողովուրդն, հնազանդ քու ակնարկութեանցդ, կը փորձէր ընկճեւու զոյն։ Օր մը այս երկուքն տախութեան մը իւրաքանչիւն գանձն և անողոք ատելութեան մը, որ պայրացեր էր ինախանձուէ և յարհամարհութենէ։ միաւան հետք, և կազմեցին ղերասնձնեացս, զօրաւորք փճացնելու ապահովակն քու թագաւորութիւնդ։

— Ո՛վ դիք, — ընդհատեց Շամիրամ՝ բորբոքիլով հրանման։ — Սուտ է ըսածդ։

— Դեռ վերուցած չէիր բանակդ Ասուրայ գալսէն երբ ճայթեցաւ ապստամբութիւնը, — շարունակեց միւսը ցածութեամբ, — Զի տեսամբ գիշերուան իոր լըութեան ու մթութեան մէջ ըլրոց գրայ վառած կրակն, յԱխուրայ մինչեւ Նաշիր աշխարհը, և մինչեւ Սիափարայ բարձունքը։ Այդ շարունակեալ կրակը մէկէն հասուց ինձի լուրը, որ գուցէ քանի մ'օրէն թղթաբերացդ ձեռքով իմանաս և գու, եթէ ճամարան արգիլուելու ըըլլան։ Երբ իմացայ զայն կրակը բանակէդ, և վազեցի հայկական բանակը . . .

— Բայց գու . . . — ընդհատեց թագուհին, ետք բաշուելով վախէն ու զարմանքն, — ով ես գու, որ այդ միջոցով մ'ունենացի այդպիսի ծանր լըուր մը, ու կարեռութիւն կու տաս անոր։

— Ըսի կանխաւ, Հնդկի մը, ծերունի մէկնիշ մը նուիրական վետայից։ Զի փորձեցիր, ով Շամիրամ, նուաճելու սիրելի հայրենիքս, մզելու պատերազմական կառոք մինչեւ Արողիա քաղցրին նուիրական որմոց տակ, և հնազանդեցրնելու մեր աստուածները գուշաց ցեղին աստուածոց, Երազցիր սիրելու բոլոր այն աշխարհաց, որ կը ատարածուին արեմ մտեան ճովուն կզզիներէն մինչեւ Գանգէսի անձանօթ ափունքը։ Ճեռք բերելու զայխարէ ամենայն, ու ճարակ ճնելու զայն չորից լեղուաց ժողովրդեան անգութ փափառանացը։ աստնք էին ահա երազներդ։ Նըշաւո՞ր երազներ ու մոտածութիւններ։ Պէտք էր ուրեմն ցրուել զանոնք և ընդունայնացնել, որպէս զի չի բռուին և այլք նենգութեան թակարդին մէջ, Երեք հոգի միայն գաւադրեացն քեղի գէմ, երեք էին, բայց իւրաքանչիւն մէկ մէկ լէկէսոն մ'էր, ժողովուրդ մը, ամբաւ րազմութիւն։ Այս երեքն մին ակա հօս է, խոնարհ ու անպէտ որ, բայց մեծ ու զօրաւոր, զրգելով քեղի գէմ Հնդկաց աշխարհին կասկածը, ցասումը ու վրէժմանդրութիւնը։

Երեքցաւ ապա երկրորդ մ'ալ, Մանկէ, Մեստրիմի ազգէն, որուն գէմ կը սպասանայիր, և անապատին ժողովուրդն, հնազանդ քու ակնարկութեանցդ, կը փորձէր ընկճեւու զոյն։ Օր մը այս երկուքն տախութեան մը իւրաքանչիւն գանձն և անողոք ատելութեան մը, որ պայրացեր էր ինախանձուէ և յարհամարհութենէ։ միաւան հետք, և կազմեցին ղերասնձնեացս, զօրաւորք փճացնելու ապահովակն քու թագաւորութիւնդ։

— Այս ատելութիւնն անուն մ'ունի, — Հարցոց Համիրամ:

— Ես քեզմէ պիտի լսեմ անունը: Զի վկայեց սիրտգ, չաղդեց երթէ՛ որ օձ մը կը սնուցանէիր արգունեացգ մէջ, Զես գիտեր որ անարգեալ սէրն կը փոխուի յանհաշտ ատելութիւն. չես գիտեր որ արմաւոյ քաղցրահամ հոյզը եթէ ՚ի բաց ձգուի քը լեզիանա:

— Զերտուշդ, — դոչեց թագուհին, կայծական արգութեամբ կասկած մ'անցնելով մորէն: — Բայց կրնայի ես մոտածել իր սիրոյն վրայ: Ովկ կրնայ անդրագառոնալ այն բանն՝ որուն հոգ չի տանիր ու չի մոտածեր: Ունէի ժամանակ զբաղելու այս տեսակ ընդունայն բաներու: Զերտուշդ ուրեմն, Զերտուշդ կը կոչուի այդ ատելութիւնը:

— Այս, — կրկնեց Սումատ, — Զերտուշդ, որուն յանձնեցիր անխորհրդաբար Նինուասայ գաստիրակութիւնը: Խեղած մայր: Զեւկերպաց նոտ պատանուցն միտքը ըստ իր քմացը: Նինուա չի սիրեր զքեզ, և ոչ իսկ կը վախնայ քեզմէ: ապստամբեցաւ որդիք:

Սումատ ընդհատեց խօսքը, որովհետեւ թագուհւոյն այլայլութիւնը մեծ էր: Այն խօսրին թէ ՝ապստամբեցաւ որդիք դ, ուսկից իիմացուէր թշնամույն յամը ու թարուն նենդութիւնը, Համիրամ աղազակ մ'արձըկեց, աղազակ մը նման այն գազանին, որ կը գառնայ իր բնակարանը ու չի գրունար իր ձագերը. և հեծկըլսալով յեցաւ գահուն:

Բայց քիչ ատենէն զգաստանալով նա, նստաւ գահուն վրայ, և ըստ ծանրութեամբ. — Մօր մը սիրտն վիրաւորուեցաւ դառնապէս առաջինն հարուածէն, այլ հանգարտեան ապս, և պատրաստ է լսելու. շարունակէ ուրեմն:

— Կը հնազանդիմ, — յաւել Հնդիկն: — Երբ գառնապու ըլլաս բարելոն, ինչպէս կ'ենթագրեմ, մեծագործ քաղքիգ գուները փակ պիտի գտնաս քու առջիգ: Ապսամարութեան ճայթումը ուշացաւ, մինչեւ որ հեռացնէիր Սենաարէն մեծազօր բանակդ, ու բռնուէիր լերանց մէջ փունգաւոր պատերանի մը: Լա յաշողելու համար այս բանս, պէտք էր որ ուշանար յալթութիւնը, ուստի որոշուեցաւ իմաս ապարտ Հայոց թագաւորին որ գանդաղի, որ գիրին էր մըրանց մէջ և օգոտակար թէ իրեն և թէ մեր գործոցյաջողութեանը: Ես ինքն գնացի իրեն ՚ի պատգամաւորութիւն, եկայ զօրացդ մէջ սպասելու նշանին և երթալու մէկէն առ նա: Հիմա փառօք իր զահուն:

վրայ էր հնգը, թէ որ մտիկ ընէր ինծի. վասն զի այս դժուարագնալի լերանց մէջ հայկական բանակին յաղթել ջանացած ատենդ, պիտի լսէիր ապստամբութեանը լուրը ու թագաւորութեանդ հործանումը, և ձեռնիթափ ետ պիտի գառնայիր:

— Ենթագրաւոթիւն. — որոտաց թագուհին երգիծաբանութեամբ: — Նախ մերձաւորին և ապա հեռաւորին. Համիրամ կարող էր ամենուն ալ համանէլ: Բայց, բսէ նայինք, ինչ կերպով տիրեց Զերտուշդ Նինուասայ մոտացը վրայ:

— Նախ սրտին տիրելով. — վրայ բերաւ Սումատ: — Նինուասայ սիրտը բորբոքեր էր՝ ՚ի սէր. և Նինոսի արիւն ըլլապով երամացը մէջ մի անգամ ուզածէն ետ չէր կենար: Բայց իր սիրած օրիրդն մեռաւ յանկարձ, կրնար գուշակել ինչպիսի մահուամբ. և կրնարյառնել ինչայ մեհնէնին մէջ, եթէ Հայուելոյն դէմ ցասուցեալ աստուածները համեմու համար գուշակել ինչնելու համամար... .

— Հայուէի՞. — դոչեց Համիրամ:

— Ույժ, այսպէս կ'անուանէ Զերտուշդ այն կինն՝ որ պատժելու համար փախստական հարկատու մը, կը հործանէր իր ինքնակալութիւնը: Ուրեմն կրնար յառնել Նինուասայ սիրելին ինչայ մեհնէնին մէջ, եթէ պատանին ցասուցեալ աստուածները համեմու համար ապսամամբերով իր մօրէն, կապէր թագ քարայական: Բայց կը մեռնէր նորէն, եթէ հրաժարէր ապա թագէն. այսպէս վճռած են դիբ:

— Ուհաւոր, ահաւոր բան: Պիտի մեռնի այդ նենգաւոր տեսանողն: Դու ևս իր վատ դասակիցն պիտի մեռնիս: մեռնիս պիտի գառն տանջանաց մէջ:

— Զեմ վախնար մահուանէ, — ըստ Սումատ համարձակ: — Ես ինքն դասապարտած կը քանի ՚ի մահ, ուսկից աւելի մեծագոյն չարքի մը չես կրնար ընմել ինձի: Դամ առ գծնդակ կերպով կը առաջնապէ զիս խիզնա: Բայց գու երդուընցար, ովկ Համիրամ, որ պիտի չանգըթանաս անմեղ անձնն գէմ: և այն ատեն կրնայ գուցէ մեռնիլ ծերունին Սումատ ներունին գանալով այն անարդ խարէութեանք, յորում ընկաւ մարդկանց ամենէն քամք, աղնուականը ու վեհաննը: Եւ ոչ այսշափ միայն:

— Ահ, աղապակեց յանկարծ Համիրամ դասն կասկած մը ծագելով մտքին մէջ: — Ուրիշ ինչ կը մնայ: Խօսէ ծերունիգ, բան մի ծածկէր: Գեռու մեծ եմ ու զօրաւոր քան զքեզ: Ամեն խօսքդ որ ըսես, կեանք ու գանձ կրնան պտղաբերել քեզի եթէ ըստ իմ գուշակութեանը ըլլան:

— Այս, — ըստ ծերունին. — այս

թագուհիդ իմ, գուշակեցիր ընելիք խոստովանութիւնս, իր ու անթերի խոստովանոթիւն մը: Բայց ՚ի փոխարէն ոչ գանձ կուզեմ և ոչ կեսնք: Խմ տարիքիս մէջ մտաց աշքն հեռու կը տեսնայ, շատ հեռու, և միտքն վարժելով սխուր փորձառութեանց, չի պարարիր ընդունայն յոյսերով: Բայց ես իմ վրա կը խօսիմ, մինչ ու որիշի մը վրայ հարցուցիր, ուրիշի մը վրայ, այլագունեալ և մահատիպ կերպարանօք: Այդ, եղկելիդ, թագաւորական զարմէ պատասի մը, վեհանձն ու գերմարդկացին գեղեցկութեամբ զարդարեալ, եկեր էր հարելոն: Եռանձնեալք որ կը լըրտեսէին կնկան մ'անեն քայլերը ու շարժմունքը, որ հանդերձ իր գեղեցկութեամբը ու գորութեամբը՝ ատելի էր իրենց, հանդիպցընելով: զինքը պատանոյն ծամբուն վրայ, պատեցին ու ընթռնեցին երկուքն ալ իրենց թակարդին մէջ: Ազակով կը հարծէր կինն ինք զինքը և անծանօթ ինչպէս էր պատանոյն, բայց սուր աշքեր ու ականչներ կը հսկէին ՚ի խաւարի: Մեր աւարք էին երկուքն ալ, Պատանոյն ամենէն սիրելին ու հաւատարիմը պարտեցաւ, հրապորեցաւ և գնուեցաւ սոկով: և իմացուեցաւ իրմէ զպատանին թակարդի մէջ ձգելու գաղտնիքը: Անհաւոր բան, պիտի ըստու անշուշտ, բայց արդար երեցու մեղի, և տակաւին ցայսօր այնպէս կ'երևայ ինձ, և թէ չի սիրէի այն անձը, այն դիւցազնը, որ թագաւորական խրախնանութենէ մ'ետքը, կանչուեցաւ մեռելէ մը երկրիս խորը ՚ի յայտնութիւն ծանր գաղտնեաց: Եռանձնեալք զիտէին կոչել մեռն ստուերը:

— Մեռելոց ստուերը . . . կրկնեց Համբամ' ծաղրածութեամբ:

— Գէթ հաւատա: — յաւել Սումատ: Մոգական ազգեցութեամբ հրաւիրուելով, իջաւ պատանին ծածուկ սանդղէ մը իր բընակութեան սենեկէն: . . թեաւոր առիւծուց սենեկէն: Այդ սենեակը հնագոյնն էր որ հարելոնի թագաւորաց ամենէն սիրելին, բանի որ մեծագործութեամբդ ընդարձակով զարբուխտ շինած չիր տակաւին շքեզագոյն բնակարան մը: Անենկապանդ որ հիմա ՚ի ինուասայ քովն է, զիտէր այդ սենեկին ամեն գաղտնիքը, ինըն էր որ սահմանեց գեղձան պատանոյն այդ սենեակը: Ես ոչ իսկ ասիկա զիպուածոյ գործ մ'էր, կամ անտարբերութեամբ եղած բան:

— Հարունակէ: — վրայ բերաւ թագուհին: — վարը գետնափորին մէջ ինչ բրաւ:

— Խօսեցաւ, կամ համստիւցաւ խօսիլ

մեռելոյն հետ Յնորին պատմեց՝ մի առ մի իր այդ կնոջ հետ ունեցոծ սէրը: ասպա անոր փոխուիլը, և վերջապէս սանդուր միսկը անդընդոց մէջ, որոց գիւրութեամբ հաւատաց պատանին կրնան խօսրել մեռելոյք: Խանսիր էր նա, իր Սանտին, մանկութեան բարեկամը, և ոչ սնոտի ստուեր: Եւ եթէ տարակուսէր Արա, մեռելոյն անկննդան շրթունքը որ հանգեաւ ճակտին վրայ, կը ըստին փարատել ամեն տարակոյա Հաւատաց Արա ու երդութնաց, որ պիտի փախչէր այդ կնոջ ձեռքեխն, մէկ մ'ալպիտի տի չի նայէր երեսը, աւելի յանձն պիտի առնոր մեռնին, քան թէ սիրել զինքը միւսնագամ որ կը սպաննէր իր բարեկամը: Եւ ապա կենսափոր ճամբէն գարձաւ ՚ի կիվիդդի ի հէլ, իր բնակութիւնը: ուր իր հաւատարիմ ծառային աշխուժութեամբը, արդէն պատրաստ էին ձիերն ու միաւորներն:

— Ինչպիսի անլուր եղեռն: Այս անդուն զըն ուրեմն ՚ի բաց թքաւ զձեզ, ովշարագործք: ողիք անդնդոց ամըշցան ձեզմէ ուրեմն Ո՛վ անձն անդպոյ, որ կը հաւատարարույն, և զայրն կ'անդիտանաս կամկ'արհամարհես, և բարձրագոյն բաներ մօսածած ատենդ, թակարդ կը լարուի քնզի զէմ ՚ի լոռ թեան: զավիր օձն կը սորյա ոտքիդ տակի ՚ի խաւարի, և պիդ լործունքովը կը պղէ անբիժ պատմունանդ: Եւ չի խմանաւ այս թակարդն, չըղգավալ ձեր ներկայութեան գաղցահոտութիւնը: Դու իսոստովանեցար զայս, ով ծերունիք: չես կրնար ասկէց ետքը պարապիլ ընդունայն յոյսերով: Հազար մահուան արժանի ես: Եւ միթէ կ'աւազաւես: արժանի ես արդեօք երկնից այդ ցօղյոյն:

Այսպէս խօսեցաւ Շամիրամ բորբքելով ՚ի բարկութիւն, և բոցեր կ'ելլային աշխուներէն:

— Ես կ'ատէի զքեզ: — պատասխանեց Սումատ առանց այլացելու, — և գեռ կ'ատեմ. և եթէ ուզենամ ալ սիրել, չեմ կրնար: Փու մեծութիւնդ, ով Շամիրամ, մշխննաւոր պատասխալը մ'է հայրենինց ապատութեանը, որ երկրիս վրայ երեցած ծովովդոց մէջ հնագոյնն ու պայծառագոյնը եղած է: Թշնամի ենք իրաւու, թէպէս զու զօրաւոր և մենա տկար: ուրեմն պէտք էր որ զօրութեանդ հետ խորամանկութեամբ կոռուէինք: բարի է ամենայն զէնք, բաւական որ միրաւորէ զթշնամին: ինչն կը գանգատիս բախտին դէմ, որ չնորհած է քեզի մասն ասիւծու, և մեղօձի: Մեր ուրիշը մէջ սիրա մեռնի խեղդա-

մահ Քուշայ ցեղը, ու պիտի ջնջովի աշխարհէս վայրագ տիտանաց գոռոզ ազգը։ Նախ Մարցա ազգը պիտի ըլլայ. ապա պիտի գտն Ասորիք, Պարսկ և այլը, որոնք գերազանցելով դառանդինս, պիտի իշխեն փոփոխակի։ Այսկէց պայծառագոյն ներէք կարգացած չէի զավագայն։ Կոտիրուած եմ՞ի մահ, ու կը մնայ ինձ յափոխական մոռացութիւն մը, խառնակելով Հոգիս Պարհմայի անստեղծ գոյացութեան հետ։ Ընդունի նա իմ ապաշաւս, որովհետեւ ես ինքն խոստովանեցայ յանցանկս, որ յիրաւի անցաւ քան զշափն, վիրաւորելով՝ ի մահ ազնուականագոյն սիրո մը Տեսայ զինքը, այդ վեհանձն պատանին, առանձին, գետնափորին անսահման արհաւրաց, անձանօթ վլուանգաց, զարհութեալ տեսիներու, տխուոր լուսու և մահուան ստուբրին մէջ կորսուած, այլ անխուսած, անայլաց և վեհ իրեւ զԳրիշու։ Իրեն նման քաջ ու արի էր նաև իմ միածին որդիս Կարարդա, զոր զինուորներդ սպաննեցին ի Հնդկիս Յաւոց սաստիւթենէն սիրեցի այն տտին զպատանին Արա։ Զերտուչդ սպաննել կուզէր զինքը գոյացագիրկ եղած ատենը, և կընէր թէ որ ես չարգելուի, կընէր, որովհետեւ մեծ էր նախանձը. բաց կը փանցնէր միանքամայն իր բազմաւաստ գործ, Հրաժարելով Հասարակաց յաղթութենէն։ Նոյն օրէն ատեց զիս Զերտուչդ, ինչպէս և ես զինքը. Հարկն միայն և հասարակաց շահն կը բռնէր երկուքնիս, Շւրբեն ամենայն ինչ իմացար հիմա։ Գիտնաս որ կորսուած ես։ Կինուաս կը թագաւորէ ու Զերտուչդ. կը յաղթանակէ. ինչ որ ալ ընես կամ փորձես, ընդունան է. Կործանած է գանէ. Մարք և արեւելուն մէկող ազգերն պիտի բաժնուինքելով։ Մեսուրիմ պիտի թօթափէ կերութեան լուծը. Մարտու ծողովուրդն, ծովարնակ քաղաքներն և արեւմտեան կղզիներն պիտի ստանան իրենց նախկին ապատութիւնը, Եսանձնենայք հասան իրենց վսինանին. իսկ քեզի, ակընէց թագուհիդ ազգաց, արիշ բան չի մնար։ Երջանիկ ես տակաւին, թէ որ թագաւորես պատանեցն օրտին. զոր աննշան գերի մը, ծերունի մահապարտ մը կը չնորհէ քեզ։ Կը սիրէ նա զեքզէ. ի պատերազմին զոր ճակատագիրն զրգուեց ձեր երկուքին մէջ, ընտրեց նա զպարտութիւն և զմահ։ Կը սիրէ գեեզ, կընար նետահարեւ, բայց ձեռքը առաջ չի գնաց, և արգիլց նաև ուրիշ ձեռք մը որ նշան կ'առնուր, կը սիրէ զեեզ, կը սիրէ միշտ։ Ուզդէ ըրած վրիպակը. մի առ մի բացաւրէ ամեն խաբէութիւնները՝ զորոնք Զեր-

տուչդ մեքենայեց ՚ի խաւարի, և կը տեսնաս որ ոտքդ կիշնայ զզնացեալ։ — Ի՞նչ. — գոչեց Համիրամ. — գեռ յայտնած չեն իրեն ամեն բան։ — Ոչ, — պատասխանեց Առումատ. — չեմ համարձակիր։ — Բայց անշուշտ եմ որ պիտի յայտնես, — վրայ բերաւ թագուհին. — ըսիր արգէն որ խոնդուանաց խայթ մ'ունիս։ Ի՞նչ, կը համարիմ որ ասատուածք ներէ քեղի, թէ որ չի խոնարհիս կորակոր անոր առջն զոր խաբեցիր, ու չի սերմանես ճշմարտութիւն, ուր սերմանեցիր ստութիւն։ — Ի՞նչ, միթէ կը համարիմ, — կրկնեց Սումատ անձկութեամբ, — որ քեզի գայի, թէ որ կարենայի սիրտ ընել յայտնելու իրեն ամեն բան իմ առաջին մտածութիւնս այն էր որ խոստովանիմ զամենայն, ապա ըմկիմ կաթիլ մը մահառիթ հեղուկէն ու մեռնիւ։ Անդամ մը քիչ մնացեր էր որ պիտի գործադրէի այս մտածութիւնս, բայց միրշ չըրիի թօյնը կեանքս միան կը բառնար բայց ոչ ամօնին ու նախատինք։ Այսկէց զատ ժամանակն հսկ անցեր էր։ Վրայ հասաւ պատերազմը, յորում վիրաւոր և անզգայ, ընկաւ նա գրեթէ օրհասական։ և ես յուսահատած էի. մտածելով որ թագաւորութիւնը ու սրտին անդորրութիւնը կորսցնցընել տալէս ետքը, պատճառ պիտի ըլլայի նաև բարբարոսական ճամանակ, անսրժման թագաւորի մը։ Համբամ, կը մեռնիմ արդ միմիթարեալ, ապահով որ կը սիրես զինքը։ Դու որ անմեղը ես, գու միայն կրնաս յայտնել իրեն ամեն ճշմարտութիւն։ որուն ապացոյցն ըլլայ իմ մահս, իրեն ներողութեանը արժանի ըլլալէս ետքը։ — Դու պիտի յայտնես, — գոչեց թագուհին անտեղիտալի հաստատամութեամբ, — կ'երթաս անկողնոյն քով, ու կը խոստովանիս իրեն ամեն բան։ — Ոչ, — պատասխանեց Առումատ տըրտմութեամբ, — կեանքս նուիրեէլն ետքը ալ ուրիշ բան չեմ կրնար պահնչնել։ — Քանի մը խօսք միայն, քանի մը խօսք, Թագաւորդ իմ, կըսեն իրեն, եռանձնեայք խաբեցին զեեզ. անշարժ բանուական մը մեղմէ ստեղծեալ . . . — Ոչ, չեմ կարող նայիւ երեսը, և խօսիլ այն կերպով . . . անկարելիէ. Տես, խոնարկեցայ քեզի, քեզի որ չեմ սիրեւ. . . Բայց գու կի ես, և կին մեղի համար տկար արարած մընէ . . . Բայց մարդու մ'առջին . . . մարդու մը զոր կը սիրէմ. . . Այստուած,

Արտուած յաւիտենական, ինչո՞ւ միրտս կը տապնապի ու կը բարախիէ տակաւին: Կը կարծէի որ մեռած ըլլաց սիրտս այն օրը յորում մեռաւ Նարագաֆա: բայց կ'ապրի զեռ ևս ու կը սիրէ: գտաւ հայրենի ու երն որուն վրայ թափելու իր վերշին կայծերը, ինչո՞ւ, ինչպէս կ'ըլլաց այս բանս կան առանձին որ եթէ կողմէն ալ կտրուելու ըլլան, շնէն ուղեր մեռնիւ, այլ զեռ կ'արձգեն տերեներ ու ծաղիներ: . . .

— Աիսք դիր, ծերունիգ, — գոչեց Նամիրամ: — գու քիչ առաջ բացատրեցիր թէ ինչպիս ահաւոր վտանգաց մէջ կրնայ թաւալիլ թագաւորութիւն մը. ցըցուցիր այն անդունդն՝ որուն մէջ գլորելու վրայ եմ: Բայց իմ ամենեւին փոյթս չէ: Գայ. ինչ որ պիտի զայ. ես այս միայն գիտեմ: Ե բաւակամ է ինծի, որ ուր ալ հասնիմ, կրնամ գողացնել գեռ ևս իմ գաւադրեալ թշնամիներս: Ե մեռնելու ալ ըլլամ, այնպէս կը մեռնիմ որ աշխարհ յիշէ միշտ Համիրասմայ: մահը: Դու վշտացուցիր, զի՞ն բայց ոչ լքուցիր: Այս առաւօտ, ես իմ աշքովս Հայոց թագաւորը ցաւոց անկողնոյն մէջ տեսնալէս ետքը, տժգոյն, ուժաթափ և օրհասական, աղաչեցի զԱստուածս և ուլատեցի տարու իմ ամեն ունեցածս այդ ազնուական անձին փրկութեամբ Համար: Միտք դիր: Ես յուռութ մունէի, գրոշմեալ անիմանալի տարով, զոր միշտ հետս կը կրէի մանկութենէս: Համբաւ էր որ թագաւորութիւնս, մեծութիւնս, փառքս, բոյր երկրիս մեծամեծաց վրայ տիրելս, մոլական զօրութեամբ կապուած ըլլան այդ ական հետ: Եւ սակայն, տես, այս առաւօտ վարնետեցի զայն, ջրոց անդունդին մէջ: Միջոցը երկայն էր. և տեսայ որ յուռութն կտրեց ամբողջ միջոցը, և ոչ խի ինչանու տանը զիջջ կամ պաշառ մը զգացի: Իմացիր ասէկէց Հայ պատանւոց վրայ ունեցած սէրս: Կը համարիս որ իր սիրոց առի ձգելու առիթն ունենալէս ետքը, չի զիտնամ օգտուիլ անկէց: Ես խոնարիմու կարմրնամ, որովհետեւ գու յանցաւորդ, մատնիշը ու վատդ չես համարձակիր առայն:

Առւմատ որ անձկութեամբ միտ կը գնէր թագուհւոյն ըսածներուն, ծոեց գլուխը, ու պատասխան չի տաւաւ:

— Դեռ միտք դիր: — չարունակեց Համիրամ քաղցրութեամբ: — Մեծ շարիք գործեցիր ինծի գէմ, որուն կին մը ու թագուհի մը չէր կրնար հանդուրժել Սակայն ես կը ներեմու կը ընրէմ մքեղ կեանքդ, պայմանաւ որ գու պիտի խօսիս թագաւորին հնւտ ու բաշտարես ամեն բան: —

Առւմատ գեռ կը լսեր:

— Այն ատեն կատարուի վրադ ինչ որ գու ինքն կը վնառես: — յաւել Համիրամ գառնութեամբ, — այսինքն մատնուիս 'ի տանջանս: կան զարհութելի տանջանքներ, որոնք արիագունից անգամ մազերը ունկել կուտան սոսկումէն և քարերը կ արտասառեն: կան աղընձէ անօթներ, որուն մէջ կը դրուի մահապարտն, անօթն կամաց կամաց կը տաքնայ, մարմինն կը սկրիփ տոշրիլ, օգը կը նուազի, և մէջը եղողն կը գգայ խզդուիլ առանց մեռնելու: կան ագցաններ, որոնք պատառ պատառ կը բրգմտեն մահապարտին մարմինը: կան խթաններ, որ կը մխուին եղնգան ու մարմոյն մէջ և անընդհաստ կը տանջն, հառաշել ատազով եղկելի մահապարտին ու փափաքել որ բաժնուի շուտով հոգին մարմինէն: Բայց մահը կ'ուշանաց և գուոց դոթիւնը յաղթուելով կը խնդրէ վերջա պէս գթութիւն... Հաւըք: — Գուցեց Համիրամ մօտենապով շրան, և հաւատարիմծաւան մէկէն երեցաւ: — Գան քուկիններդ, մատնուիս այս մարդն տանջանաց ձեռք բայց նախ, — յաւել մէկէն, — տարուի Հայոց թագաւորին զիմաց, որպէս զի լսուին հօն իր բոլոր յանցանքները ու մատնութիւնները: —

Առւմատ որ մինչեւ այն ատեն անապայլ կեցեր էր սպառնալից առջին, խուլ էր խոսամնան և անվախ ահաւոր տանջանաց նկարագութեան, Համիրամայ այդ վերջին խօսին ազազակ մ'արձեկեց, աղազակ մը՝ որ վեր ցատկեցուց զթագուհին, ու ետ գարձուց զշուրքը: Ապս վագրի արագութեամբ վազեց պատուհանը, և շըլթայսապար բազկօթ ոստեաւ քարէ զրանդակապին վրայ:

— Թագուհիգ, ըսի քեզի, — գոչեց այն ատեն, — որ այս տանջանքս է միայն ուսկից կը վախէ Առւմատ: Կ'ազատիմ ցաւերէս ու կը քաւել յանցանքս: Ուր խորասուզ բախտապարգև յուռութգ, խորասուզի և իմ կեանքս: Աստած ընդունի հոգիս:

Այս ըսելով փակեց աշքը, ևս քաշուեցաւ ու նետուեցաւ գատարգութեան մէջ:

— Ահ, ազատեցէք, աղատեցէք խնդրէ, գոչեց թագուհին, վազեց խնդրի նման թէներ տարածած, հօն ուսկից աներութացեր էր Հնդիկն:

Բայց ինչպէս աղատել Համիրամ երկնալով պատուհանէն տեսսաւ որ գեռ Առւմատ զողացով կը գրուէր արագութեամբ գատարկութեան մէջ: Թոփից յոննկարծ մարմինն, ջուրերն ցայտեցան չորս զին:

փրփրալով կարկաչեցին առ վայր մի, զարնուեցան յափունս, հովոտացան յանկործական ճեղքուածէն, և վերջապէս ամփոփեցան նորէն:

Թագուէնին կը նայէր մտադրութեամբ ջրոյն վրայ, կարծես բռնելու ուղելով ձեռոքէն օսհածն. այն ջրոյն վրայ՝ որ կլիեր էր նախ իր բախտը, և ապա իր վերջինյոցը նոյն վայրիցինին:

Անցաւ քանի մը վայրիկեան և ընկղմեան երեցաւ նորէն ջրոյն վրայ:

— Ա՛հ, գուցէ կրնաց ազատիլ. — ըստ շամիրամ:

— Ինչպէս, թագուէիդ իմ, — վրայ բերաւ Հուրը. — Ճեռքերը շըթայսակապ են:

Որհասահանն ելյարով ջրոյն վրայ, կարծես վերուց աչքերը գէաւ ՚ի շամիրամ, վերջին ողջոյն մը տառը ու խնդրելու ներումն. Ապա ընկղմեցաւ նորէն և այլ չի տեսնուեցաւ, ալիքներն ֆակուեցան վրան իբրեւ գերեզմանական քար մը ու հարթեցան, փայլելով արեգական ճառագայթից տակ:

ԳԼՈՒԽ Ի

ՎՐԵԺԾԽՆԴՐՈՒԹԻՒՆ

Վեց օր անցեր էր քանի որ Սումատ հաղորդեր էր թագուէւոյն այդ ծանր լուրերը, և յայտներ ամեն գաղտնիք, և բարեկան քանակին գլխաւոր մասը յառաջեր էր բաւական գէաւ ՚ի բարելոն:

Կը փութային գուներն ու կը յառաջէին ճեպով խայց եղանակը խոր ամսությունն, գիշեր ատեն միայն կը քայէին երկնից լուսով, և արագ կը կորէին ճամբան. Արցալուսէն քանի մը ժամ ետքը կը գաղորդէին, և ապա արեգական մտնելէն ետքը նորէն ճամբայ կ'ելլային խոկ վեցերորդ օրունէն ետքը, երբ քանակին արդէն անցեր էր յահէիր աշխարհը, սկսան նաև օրուան մէջ քանի մը ժամ քալեր կ'անապարէր շամիրամ ու կը փոթար մէկէն կորելու ճամբան:

Այլ այսչափ աճապարանաց տաեն չի մոռցաւ ին ապատերազմի օրէնքը ու արուեստը, յորում արժանապէս ճեծ անուն հաներ էր իր գուները Խառանի մօտ հասան, բաժնեց գլխաւոր բանակէն յիսուն հազար մարդ, ու դրէնց յառաջոյ Եփրատայ հովտէն. առաջնորդ կարգելով զՓազէի, փորձ զօրականը և իր հաւատարիմը գոր տոտրին աստիճանէ բարձրացուցեր էր զինուորութեան առաջին աստիճանը:

Այդ յիսուն հազարը գլխաւոր բանամին յառաջապահն էր. որուն կը հրամայէր պատերազմափորձ թագուէին, և որ առաջնոյն ետքէն պիտի երթար երկու ուրուան ճամբայ հեռաւորութեամբ Այսպէս գլուրուեր էր և այսպէս հաւատացաց զինուորներն, բայց Փաղէկ աղէկ զիտէր որ ինքը միայն պիտի ըլլար նոյն ճամբոյն վրայ. ուստի կ'ինար արագութեամբ գէպ ՚ի բարիք և կարուր, այլ միշտ զգուշութեամբ իսկ թագուէին իր բազմաթիւ բանակովը շեղելով գէպ ՚ի ճախ, կ'երթար Տիգրիսի հովտամորը, Լապուա լիրանց թիւնուրը, յառաջելով տջակողմեան գետափէն:

Ինչ էր արդեօք նպատակը:

Յայտնի էր ու տարակուանելու բան չկար որ Բարելոնի պատամինելով բանակ մը գումարեր էին նոյն օրերը: Արշափ գէնք շարժելու կարող մարդ կար քալզին ու բոլոր Անսարայ երկրին մէջ պէտք էր որ ամենքն ալ զինուէրէն կամայ ու ակամայ: Եւ գուցէ ուրիշ կողմերէն ալ գեռ օգնութեան կը սպասէին: Շամիրամի իննալով ընդ երկայնութիւն Եփրատայ, ինչպէս ընական էր որ ընէր, ապստամբներն Սիպարայ քով միայն կինային գէմ գնեն իրեն, ուր օգտուելով տեղոյն զիրեէն, արդէն ամրացեր էին պաշտպանութեան ամեն միջոցներով: Հօն ուրեմն, հօն մօտերը պիտի ըլլար բաղաւումք. ուր թէ որյալթուէրէն ապստամբք, պիտի ապաէինէին ՚ի բաբելոն: Եւ եթէ փակուէրէն յարձակող բանակի մ'առջին բարերնի գոները, շատ գետարին ու գրեթէ անկարելի կ'ելլար ներս մըտնալոր, Այս կերպ կը մտածէն տպասամբք:

Աքբասից մեծաչէն քաղաքը պատաս աւ ամրացած էր շորջանակի հաստատան պարուպով ու խորունկ փոխերով: Շամիրամ գիտէր այս բանս, վասն զի ինքը շինել տուեր էր ու անառիկ կը համարուէր: Կարելի՞ էր արդեօք սովոր բռնազատել Այլ շուեմարանք լի էին գրեթէ տարուան մը պաշարով, և առաջին ու երկրորդ պատուարին մէջ այնչափ միջոց կար՝ որ կը քարնար իր կորուստը, առանց հաշուելու այն ժամանակի կորուստն, զոր կրնային ունենալ պատզամատարութեան մատակարարել:

Այս ամեն բաները կը ելով թագուէին սրամիտ խորհրդով, հաշուեր էր նաև այն օրերը զոր թշնամին կրնար ապահով համարիլ Շամիրամ, կը մտածէին թշնամիք, Ցանա ամսոյն երկուստաններորդ օրէն առաջ չըր կրնար իմանալ ապստամբութեան լուրը. առանց հաշուելու այն ժամանակի կորուստն, զոր կրնային ունենալ պատզամատարութեան մատակարարել:

մէկէն մէկնիւ Հայաստանէն (որ դժուարին էր, վասն զի պատերազմիք պարագայքն շատ են ու զանազան), չէր կրնար սցնքան շլուտով ամիփոփէլ բանակը ու ճամբայ ելլայ, և հասնիւ ՍԵՆԱԹՐԱՅ դաշտը Ռւլուու ամսնէն առաջ Այսպէս ու թիւնի կր մտածէին ապստամբք ու կը մխիթարուէին, հաշուելով որ Համբարամ եթէ ամենայն արագութեալի իսկ շարժէր և շահէրնակ քանի մ'օր ճամբէն, իրենք ամրանալով ԱԵՆԱԹՐԱՅ մտերը, կրնային արգելու զինքը,

Ա.Ա. Ընդհակառակն ապստամբութեան լուրը իմացաւ Թագուէին Տանա ամսոյն տաններորդ օրը, և ժողվելով մէկէն բանկը, տաննը վեցերորդ օրը արդէն անցեր էր Նահիր աշխարհը, ու կ աճապարէր դէպ ի Բարելոնի դաշտավոյրը. ոչ Երիտայ այլ Տիգրիսի հովտաձորէն, զրկելով զփաղէկ միւս կողմէն:

Երագօրէն ու գրեթէ կայծակնօրէն կ'արշաւէր Համբարամ, եթէ օրէն է մսրդկանց շարժմունքը համեմատել երկնից զօրութեանց. Հաւասարիր քայլելուն երագ էր նաև միտքը: Ամեննէն չէր սպասիր անոնց՝ որոնք չեն կրնար տոկալ ճամբաւն երկայնթեանը, այլ ետ կը ձեր, ջանալով ինքը առելի Կարու ի ինուուրներով հասնելու մօտաւոր գեղ մը կամքարաց մը:

Այսպէս կ'ընէր, թէ և զինու որացը մէջէն շատերը օրերով ճամբայ ետ կը մնային: Միտքը զրեր էր թագուէին Տանա ամսոյն քաններորդ օրը ընտրելաւգոյն դինուրներով հասնելու իր մայրաքազմը, առանց արգիլուելու ՚ի թշնամեաց, պտըտելով քաղքին ետեւէն, ուր անտարակոյս մէծ զօրութիւն մը պիտի շռնենային ապաւտամբք:

Թագտուրական գերին, պատանին Արա կը հետեւէր այդ անթիւ փաղանգագ գահաւորակի մը վրայ, զոր կը ճգէին ուղտերին, որոց հանդարտ քալուածքը ամեննէն նեղութիւն չէր տար վիրաւորելոյն: կ'ընկերէին իրեն բրտու աղեղնաւորներն, վասն զի իրաւացի էր որ այսպիսի պատիւմ' իրենք ունենային, որ վիրաւորեր ու գերեր էին Հայոց թագաւորը Ասկայն Հուրք անքածան պատանւոյն բովն էր միշտ, որուն ետեւէն կուգային նաև թագուէւոյն երեքարիւր նիրակարուունիրը:

Այս կուլէն փաղէկ շրուունակիլով ճամբքան Եփրատայ երկայնութեամբ, հասեր էր տաննեւութերորդ օրը Միտքարայ աշտարակաց զիմաց, ուր կենալով, զրկեր էր աղեղնաւորաց գունդ մը լրտեսելու երկիրը: Երբ լսեց որ առանց ամրութեան է, և թէ յաջորդ զիշերը պիտի հասնէր հօն ապստամ-

բաց զօրաւոր գունդ մը, յառաջեց մէկէն իր բանակովը, վասն զի մեծ բախտ կը համարէր տիրել այնպիսի զօրաւոր դրից առանց արիւնէ զեղութեան, և ձեռք բերել առատ պաշար և ատեն տեսակ պատերազմից գործի:

Հասաւ հօն, և երբ գունդերն կը զետեղուէին ու կը կարգաւորուէին բարձր ու հարթ կողմէիր պարսպաց հարաւակողմէր, փաղէկ պատգամաւոր դրկեց առ Դինուած յանուն թագուէւոյն ԱԼ անտարակուսելի էր ապստամբութիւնը: Այսպարայ ժողովուրդը լսեր էր յայտնապէս:

— Բարելոնի և բողոր ԱԵՆԱԹՐԱՅ երկին կը թագաւորէ. Հիմա կինուաս: Քըրմապետն, փիսանորդ գերագոյն Դից երկին վրայ, թագուոր պասկեց զինքը Բիելայ մեծնին մէջ: Համիրամ, իրեն թշնամի Քիրրատ Արքատայ ժողովրդեան, որուն որդիքը յիմարութեամբ ջարգելու տարաւ Հայաստանի լերանց մէջ, ընկա թագաւորական իշխանութենէ և գաւաղանը նետուեցաւ Եփրատայ մէջ այն դիականց հետո որ միուան իր պատճառաւը:

Բնանիրն այս վիճակի մէջ ըլլալով, ազէկ կը գուշակէր որ պատգամաւորաց երթը բոլորիմին անօգուտ պիտի ըլլար և պիտի չի ծառայէր փոխել տալոր ապստամբաց միտքը: Մանաւանդ թէ կը կասկածէր որ և ոչ իսկ արքունիքը կարենան հասնիլ, և գուցէ և ոչ իսկ քաղքին գոնէն ներս ընդունուին: Բայց այս կերպով գէթ կ'իմացնէր ապստամբաց որ մօտ էր թագուէին, և կը հասնէր իր նպատակին: արգիլելով զիրենիք Այսպարայ վրայ քալելին, որով ժամանակ կ'ունենար զօրացընեւու իր բանուլը, և նորանու անկենիուններ ստանալու վերջին անցից վրայ և իմանալու ապստամբաց ոյժը ու թիւր:

Խաղաղութեամբ անցաւ բոլոր զիշերը, բայց արշալուսոյն ապստամբաց բանակը զեղաւ ու տարածուեցաւ Այսպարայ աշտարակաց առջն: Թէպէտ շատ բարեկարգ ու զինեալ չէր երկնար, սակայն յարձեկւու ու կը պատրաստուէր:

Այսպէս էր Զերտուշզին խորախորհուրդ ու սրամիս իշխանին հրամանը, վասն զի կը մտածէր որ թագուէին ետեւ մնացած էր հանդերձ թա ամենայն արագութեամբը, արգիլուելովնոյնիս իր զինուորաց անհամար բազմութենէն: Այսամբ միայն կրցաւ ընել, կ'ըսէր մոքէն, որ յառաջ մղեց իր պատրաստ ու աշխայժ գունդերը Փաղեկաց համանին տակ: որոնք անշուշտ հագիւ կը հասնին յիսուն հազարի, և աւելի պիտի չըլլար, վասն զի այսպէս լուր բերին

Ապարայէն փախշողներն, որոնք չեն կրոնար հարածած ըլլալ: Թարձակինք ուրեմն վրանին ունեցած զօրքով, և ջանանքյադթելու գտա զատ, մինչեւ որ օգնութեան հասնին իրարու:

Իրաւցընէ կը զղջար Զերտուշ մեծապէտ քաղաքը առջի օրուընէնքրաւել չի տարուն վրայ, զոր կարող էր ընել ոչինչ զօրքով: Բայց ինչպէս կրնար երեակայել Նամիրամայ այդ աստիճան արագութիւնը: Ուսիկէց և ինչպէս իմացեր էր նու բարելոնի ծանր թէպերը սուրբհանդակաց լուր տալէն շատ օր առաջ:

Ալաշափն յայտնի էր որ Շամիրամ Հայաստան եղած ատեն առեր էր ապստամբութեան լուրը: Բայց ինչ կերպով: մինչ Զերտուշ քանի մը ժամ առաջ զեր նոր իմացեր էր Փաղեկայ սնապարծ պատգամաւորներէն Հայոցգորս լուրի յազթութիւնը: Զերտուշը բնակ չէր կասկածեր Սումատին վրայ, որ գուցէ մեռեր էր, կը սէր, յանալով հաննելու հայկական բանակը: Գէթ այսպէս կրնար ենթադրուիլ բնական ոճով, որովհետեւ երկուց: Հայկական ու բարելսկան բանակաց մէկէն իրարու հետ զարնոսիլը՝ կը ցուցընէր յայտնապէս թէ ծերունի Հնդինչ չէր յաջողեր հանելու: Արայի քովէ և համլովելու զինքը ընդունելու պատրազմ ինու քանի մ'օրէն պիտի իմաստին իրենք Սումատին վրայ: Ու ոքոցէ մեռեր էր, կը սէր, յանալով հաննելու հայկական բանակը: Վէճ այսպէս կրնար ենթադրուիլ բնական ոճով, որովհետեւ երկուց: Հայկական ու բարելսկան բանակաց մէկէն իրարու հետ զարնոսիլը՝ կը ցուցընէր յայտնապէս թէ ծերունի Հնդինչ չէր յաջողեր հանելու: Արայի քովէ և համլովելու զինքը ընդունելու պատրազմ ինու քանի մ'օրէն պիտի իմաստին իրենք Սումատին վրայ: Ու ոքոցէ մեռեր էր, կը սէր, յանալով հաննելու հայկական բանակը: Վէճ այսպէս կրնար ենթադրուիլ բնական ոճով, որովհետեւ երկուց: Հայկական բանակը: Վարձական ապատելու համար այն տանջանկէն՝ առ որ պիտի գտատապարտէր զինքը Շամիրամ, և սաստիկ վախէն որ ցաւն հանել տայ իրեն սրտին գտառնիքը:

Ինչ որ էր Շամիրամայ այդ անկարծելի արագութեան պատճառը, ալ անցերոյն վրայ մոտածելու ժամն անցեր էր: Աէտք էր շուտով զարնելու ու վանել թագուհույն յառաջապահ բանակը: Յարձական ապատամբը: Բայց նոյն և հետեւեալ օրը բորոր ջանքերնին ընդունայն եղաւ: Ոչ մէկ կողմէ և ոչ միւսը տեղի առուաւ: Փաղէկ շատ չէր հեռանար պարապաց քովէն, վախնալով որ ըջրայ թէ պաշարուի ի թիկանց: Իր ոյքը պատերազմափորէ զինուորոց վրայ էր: իսկ ապստամբը՝ բազմութեան: Ինքը շահուար կը համարէր մեալ հօն, նոյնպէս և ապստամբը հաւասարապէս շահաւար կը տեսնային փակելու զինքը ի ներքս, ուր թէ որ օւզնանար Շամիրամ, կրնային տանչել սովով: իսկ թէ որ լսէին որ թագուհույն զինաւոր բանակը կը մօտենայ, կ'ապահնէին մէկէն ի բարելոն, սովասելով հօն Արարաց ու Պարսից, որ արդէն անցնե-

լու վրայ պիտի ըլլալին Ելտմայ լիռները, և Շամիրամոց բանակին խառնակութեանը, յորում կային երկու ապստամբ ազգերէն հազարաւոր մարդկէ:

Փաղեկայ վիճակը ու դիրքը թէպէտ յաջող էր վաստորկելու պատերազմը, բայց ուրիշ կողմանէ անյաջող: Այն հին ու աղուական քաղքին մէջ զոր գրաւեր էր, կը խօսուէր թէ Հայոցգորս յաղթօւթիւնն շատ արիւն ամեր էր Բարելեացոց: Քանի մ'օրէ ի վեր կիրատացնուն ուրիշ բան չէր թարեր ի ծովք բայց եթէ բակն, Ակնաւարայ ազգաց պէցին առջև: Ասիկէց զատ իր զինուորներն ու հայրենիք գարձողներն կը պատմէին յայտնապէս կրած կորուստնին և մանաւանդ նուիրական բիւրուն ընացնիլ ըլլալը, ուսիկից հազիւ քանի մը հարիւր հոգի ապրեր էին: Միսպարայ որմոց մէջ մեծ արտօսնանց կար թագուհույն դէմ, գետ հազիւ իմնացած ու նոր սկսելիք պատերազմին համար: Վերջապէս ովք էր համիրամ, եթէ ոչ սոսրազգի մը, կ'սէին, և բարեբանիստ իրեւ թագուհի բայց ոչ իմաստառուն: Մինչդեռ Նինուաս Ներուովթայ ցեղէն էր, և ինքն էր կանուի կամ անազան օրինաւոր թագաւորն: Ուրեմն լաւագոյն է մանշնալ զինքը այժմէն իրեւ թագաւոր:

Այսօսքերն ու պաշարոյ թիշութիւնն կը տարածնէնքն ու կը բարձակացնէն զամները: Ո՛չ կարելի էր հանգանգեցնել զինքները: Բարեբանիստաբար, կը մատէք Փաղէկ, թագուհին շատ հեռու պիտի չըլլայ բարելոնէն, մանաւանդ թէ Միսպարայի մօտ երկու օրուան պատերազմը, շատ գիւրացուցած պիտի ըլլան ճամբան:

Իրաւ էր ըրած գաշակութիւնը: Այն զիշերը յարում երկրորդ մագամ կը յարձը-կէին ապստամբը Միսպարայ վրայ, թագուհին գրեթէ հարիւր հազար զօրքով կը հասնէր բարելոնի առջև, այն դրանց մէկուն քովը որ կը նայի յարեւելու բանակը ըստր արտօրից մէջ կարգաւորելին ետքը, ուր կ'ամէք ցորեան յերկրորդ հունձս, փակեց գիւղից մուտքը պահապան գնդով, որպէս զի չկարենայ մէկը լուր տանիլ մօտակուր բազալքը, և ինքը հեծելոց գումարակով մը յառաջնորդ բարեկայնութիւն լիրի Հիգալ առուակին՝ լրտեսելու ու հետազոտելու համար գետինը:

Այն գեղեցիկ աստղը կը փայլէր հաստատաթեան կապուատակ կամարին վրայ՝ լուսաւորելով շրջակայ գաշտավայրը ու հասարակաց ճամբան որ կը տանէր դէպ ի քաղքին մէկ գուռը, ևս երբ Շամիրամ զգուշութեամբ կը յառաջնէր արտօրէից մէջն, քովընախ բոլորով կասարակաց ճամ-

բան՝ առանց կորսնցընելու աշքէն, լսեց հեռուէն ձիաւորք կանոնաւոր ոտնաձայն մը՝ որ կը ասատկանար: Այն ատեն կեցուց մէկէն իր հեծելոց գունդը, և անձան ու սրտատրոփ ուշ կը գնէին ձայնին որ կը մօտենար:

Համիրամ գարձաւ հեծելաղօրուն նայելու որ արդեօք բաւականապէս ծածկուած էին թշնամոյն աչքէն: Ասոնք շուշմայից արտք մ'ետե էին, լայնատերե ու գեղեցիկուց: արգասիք հողոյն արգաւանդութեամբ բայց թագուէին այն աշխափով գոհ չըլլայով, կամայից որ ամենքն ալ իջնան ձիէն, և մէկ տրոպկ միայն կենան փրան, մէկ ձեռքով ալ բռնելով ծից բաշէն:

Այսպէս բոլորովին ծածկուած կը զիտէին թշնամոյն հեծելաղօրը, որ հասան քիչ տաենէն այն ճամբէն զոր կը տեսնային, և անցան արագութեամբ: Վեց հոգի էին ձիաւորք, և զգեստնէն, որչափ կարելի էր որոշէլ լուսնի լուսով քովզնափի, կերպային Մարք: Գուցէ լրտես էին կամ թղթատարք:

Համիրամ թողուց որ յառաջն, վասն զի կէս մզոն հեռաւորութեամբ բանակեր էր իր զօրքը, ուստի 'ի հարկէ գերի պիտի իյնային:

Անցնելնէն ետքր հրամայից թագուէին իր զօրացը որ աշտանսկին, և դիմեն ամենը հասարակաց ճամբուն վրոյ Մարաց ետեն: Ասոնք լսելով ետենէն անակնկալ ոտնաձայնը, և կարծելով որ ուրիշ հեծելաղօրաց գունդ մ'ըլլայ որ քաղէն կ'ելլար, զիրենք ետ կանչելու կամ ուրիշ կարելոր բանի համար, կցանս մէկէն: Առանց ժամանակ ունենալու թակարդի մէկ ըրունուած ըլլային հասկրնալու կամ իմանալու, արդէն պաշտուած էին ողիներէ, վասն զի նոյն աեղը և նոյն վայրկենին այնպէս պիտի երենային իրենց Համիրամց հեծեալները, գորոնք հեռու կը կարծէին և Եփրատաց ճամբուն վրայ:

Տուրավար իրենց զիլաւորը տարուեցաւ մէկէն թագուէոյն զիմաց: Դողաց նա երբ տեսսաւ զիթագուէին, և կարցուելով պատմեց մանրամասն ինչ որ կարենոր էր: Տուրավար Զերտուչդի մարդն ըլլայով, զիտէր իր ճակատակիրը, որ յսոնարկութեամբ ու կարենոր տեղիկութեամբը շի հայցէր Համիրամց զթութիւնը:

Թագուէին լսեց Տուրավարէն որ Փաղէկ երկու օրուընէ ՚ի վեր արութեամբ դէմ կը կենար ապստամիաց Ալիպարայ բարձանց վրայ, ուր կը համարէր Զերտուչդի թէ հասնի ինը մնացած բանակովը: Սակայն մի և նոյն իրիկունը, երկու լրտեսք դառ-

նարով Բուրատէն, Եփրատայ վրայ Ալիպար բայէն որ մը հեռու, լուր բերեր էին թէ ամենէն նշան չկար Համիրամց հասնելուն: Այս բանս աւելի ևս հաստատել տուեր էր զԶերտուչդի իր կարծեացը վրայ, թէ թագուէին լսելուն պէս Բարելնի ապստամբութիւննմագի կրցեր էր զրկել մէկէն զՓաղէկ, և թէ ինքը իր բոլոր բանակովը գեռ քանի մ'օր հեռու պիտի ըլլար:

Այսկայն, կը յաւելուր Տուրավար, որ Դինուան և իր հաստատիմ պաշտօնեայն կը բնակին արեմտեան ափան պալտատ, աւելի ևս պատրաստ ըլլալոր ՚ի պաշտպանութիւն: Գրեթէ երկու հարիւր հազարի չափի բանակ մ'ունին, թէ և մեծաւ մասամբ յանկիրթ և յանփորձ գինուորաց բաղկացեալ: Կը սպասեն զօրաւոր օգնականութեան մը ՚ի Մարաց և յլյամացոց, զորոնք կանխատեսն Զերտուչդի կոշած էր արդէն ՚ի զէն ապստամբութեան ու Նինուասայ թագաւոր օծուելուն նախընթաց օրը: Ինքն Տուրավար կ'երթար Ալիրի Հիգալայ ճամբան, տեսնալու որ հասնելու վրայ են արդեօք, և փութացնելու մուտքերնին քաղաք, ինչ զէն ու պատրաստ ամենին չի պակսիր ՚ի բարելոն, ինչպէս զիտէ և թագուէիր:

Լսերով Համիրամ այս ամեն բաները, երբ լմբնցուց Տուրավար, ըսաւ:

— Քու կեանքդ խօսենէդ կախուած է:

— Ինչ նշանով կը ճանչնան հիմա զիրար զըրան պահպանները:

— Յանուն Անահտայ. — պատասխանեց մէկէն անհաւատարիմ Մարն:

— Ինչ կը նշանովէ այդ. — Հարցուց թագուէին զարմացմածք:

— Թագաւորն. — յաւել Տուրավար,

— որդիդ, այսպէս կ'անուանէ իր սիրելին:

— Յարուցեանելը. — գոյեց Համիրամ:

— Այս, թագուէիդ ամենազօր:

— Յանուն Դիր. միթէ ճշմարիտ չէ այս բանս, — շարունակեց թագուէին դառն ծաղրաբանութեամբ:

Տուրավար ծուեց գլուխ ամօթալից:

— Հատ լաւ, — յաւել թագուէին, առանց սպասելու պատասխանուոյ: — Մարի մեր բանակը, բայց վայ քեղի թէ որ սուտ են ըսանեներդ:

Վասնի մը վայրկենէն նշան տրուեցաւ, բանակին որ շարժի ու մօտենայ դրանց: Թագուէին իր ճիաւորաց գումարտակովը զօրացը առջնէն կ'երթար:

Հասան զիշ տաենէն պարսպաց տակ: Կամուրջը վերցուեր էր զրան առջնէն.

բայց ձիոց ոտնաժամէնէն պահապաններն երկցան մէկէն ու հարցուցին.

— Ո՞վ էք և որո՞ւն անուամբը կուգաք :

— Նիստասայ զինտորներն ենք. — պատասխանեցին մէկէն. — Հիւսիսային դռնէն ելանք ու ներս կը մտնենք ասկէց, և կուգանք յանուն Անահատայ : Շուտ ըրէք, մեղի հետ են Մարք :

Մէկէն վար իջաւ կամուրջը : Համիրամ տմէնէն առաջ մղեց իր ծին նօնեայ ընդարձակ տախտակամածին վրայէն :

— Հասան Մարաց բանակը . — գոշեցին պահապանը միաբերան : — Տեսանողն Անրու կը հսկէ մեր վրայ :

— Նոյն ինքն է նա, մոտնիչը, որ հասաւ թափելու վրանիդ իր բարկութիւնը . — գոշեց Համիրամ, շարժելով բազմութեան մէջ իր երկաթէ գաւառանը : — Յանուն Անահատայ կը պահապանէիք դռները . . . յանուն Համիրամայ անձնատուր եղէք, ապա թէ ոչ մեռնիք տմենքդ ալ շարաշար մակուամբ :

— Թագուհին . այո, թագուհին է . — կրկնեցին ամենքը ահարեկ, և հօս հօն փախշերով կը ջանային ազատի հարուածէն : — Բ՝ Կրնար կարծել այս բանս : Վայ մեզի, բարեցին մենք քրմեն : Աւրեմ Աստուածք Իննուասայ հետ չին :

Մէկէն սրց տակ սպաննունեցաւ փախրտական ամբոխը, Հեռու եղողներն տեսնալով որ ոսանակիու պիտի ըլլային երիվարաց, ծունք կը գնէին, ներումն կը պազատէին մասկուանէ : Աչ ոք կրցաւ հասնի քաղքին միշել ներքին պատուարը, այս ահաւոր գիտաց լուրը տանելու : Հոս ամենէն առաջ հասնողն յանդուքն թագուհին եղաւ . . . որուն բանակը քաջալերուելով անսակնկալ յաջողութենէ, կ'անցնէր կամուրջը, կը մանար գոնէն, ու կը տարածուեր զանազան ուղղութեամբ Նիվիդդի բերայ և իմկուր թելայ մեծատարած միջցին մէջ :

Աչ պատերազմի պէտք կար հօս և ոչ արինէնեղութեան . . . ազատ ու համարձակ էր ճամփան պաստամբաց ահարեկեալ զօրսցը մէջն : Նիվիդդի բելայ պատուարին մէջ եղած ժխոնն ու խառնակութիւնն անքացարելի էր : Ալույնին տեսնալով սեագոյն գունդերը ճանապարհաց ծայրէն որ կ'արշաւէին քաղքին վրայ, սպառնալից քը իրեւ անդնդային հոգւոց ըերէոն մը, կը քրուէին մէկէն երկրորդական ճամբանները . . . ոմանք պատահնելով իրենց տունը, և այլք փախշերով առանց զիտնայու ուր, մերձաւոր վտանգէն աղատիլ միայն ջանալով, և բարձրագոյն պատահի միայն ջանալով, կը խոռովին ամ-

բողջ քաղաքը, Համիրամ, հօս է Համիրամ՝ իր վրէժխնդրութիւն : Աւազ չորից լեզուաց ծողովրդեան, որուն վրայ կիմայ իր թագաւորական ցասումը :

Ամենատխուր ձայնը Համիրամայ հասնելէն առաջ տարածուեցաւ ամեն կողմի Որոնք որ ժամանակ ու միջոց ունէին, իր փախչէին դէպ իր էրքարաւ, զօրաւոր ու ամրաշէն կամուրջը կը նոնչէր այդ կոհակաձև ժողովրդեան ծանրութեան տակ, որ կը փոթար աջակողմեան գետափիք : Աւը և կանայք, ծերք և տղայք, ինչպէս որ ահաւոր լուրն գտաւ զիրենք ու մղեց երկիւղիւ, կը փախչէին կիսամերկ ու հերարձակ :

Համիրամ ամեննին ուշ չէր զնէր փախըստականաց . . . իր գլխաւոր նպատակն արքունեաց տիրենն էր : Զօրականք կը բունարքէին զգուռը, յանուանէ կը կանչէին, ու կը յորդորէին զպահապանն իր հնազանդութիւն : Իրենց թագուհին է, Համիրամն է որ կը բաղխէր, ով անկէց ետքը հաւատարիմ կը մնար ապստամբի մը, որ արեւ գեռ միջօրէն չի հասած պիտի կախուէր պարսպէն :

Արշալուստյն արդէն Համիրամ ափիեր էր արքունեաց, ուր պիտի գտնար զէնք, գանձ և ապահովութիւն : Միւս գետափիէն ապստամբք կրակ կուտային կամուրջին զօրաց մուտքը խափանելու համար : Բայց ինչ օգուտ . . . թագուհին քանի մը ժամուան մէջ տիրեր էր քաջութեամբ բարելոնի բոլոր արևելեան կողման :

— Հնորհակալութիւն ձեզ, ովք Դիր, — կըսէր Համիրամ, — ձեր բազուկը դեռ կը հսկէ վրաս, ևս դեռ Աքքատից թագուհին եմ :

Գլուխ ԽԱ

Նիսրոքայ ձեռքը

Բախտն որ կարծես թողեր էր զնամիրամ, նորէն կը ծիծաղէր իրեն . . . թագուհին կը վերականգնէր կրիս : Կրծածանմանէն փառաւորացոյն ու զօրաւորագոյն : Բայց արդեօք պիտի շարունակէր բախտն իր այս չնորհքը : Անքածաւոր պատահարք պիտի տան ատոր պատասխանը :

Համիրամ իր յանդգնութեամբը ու զիափաց յաջողելով կրցեր էր մտնալ բարելոն ու տիրել միշել ճախակողմեան գետափիք : Երագոտն պատգամաւորք շարժեր էին զփաղէկ իր Սիպարայ, և երբ նա կը բաղիւր աջակողմեան գետափիան դուները կուռելով ապստամբաց բանակին գըլ-

իսաւոր մասին դէմ, թագուհին նաևակնեարց ու լսատերով կը փորձէր անցնելու զգետը, և վերջապէս կը յաջողէր հաստատել հօն կամուրջ մը նեսից անձրեւոյ տակի

Անուաս ու Ձերտուշդ բոլոր իրենց մարդիկներովը կ'առանձնանան ՚ի Պարսիքա քահանայական քաղաքոք. որ միացած էր բարերնի հետ արտաքին պարսպով և զօրաւոր էր ներքուստ ու արտաքուստ, և կրնար ամիսներով գիմանալ յարձակման:

Հօն, Բարերնի ու աշխարհի վատառորագոյն ու շքեղագոյն մեջնին ստուերին տակ, Խրախուսեալ Ձերտուշդի անընդհատ քաջալերութիւններէն, գգուեալ ՚ի քահանայից և վառեալ Անահաւոյ սիրով, կը հանգչէր ապստամի պատանին, արհամարդնում կամ շըմբոններով յանցանացը ծանրութիւնը: Բայց միթէ թագաւոր չէր ինչը, Անհուասոյ միակ որդին չէր, և Ներովքայ ցեղին վերջին շառափեր չէր: Միթէ չօժին գինքը երկիրս եօթին լուսոց նուրիքական պաշտօնեացը: Միթէ Քեւայ պատգամն չի հրատարակեց առաջի երկնի ու երկրի համիքամայ յանցաւորութիւնը: Եւ վերջապէս Բարելոնի գերագոյն աստուածներն կամակից չէին Ձերտուշդի աստուածոց հետ: Երբէք եղած չէր հակառակ աստուածներութեանց մէջ այն աստիճան միուն:

Բակտրից նենգամիտ իշխանն ընաւ յայնած չէր իր հաւատքը: Երկար ատենէ ՚ի վեր սովոր էր ըսել իր աշակերտին, Նինուասայ, որ Անուրամազգայ թագաւորութիւնը ազգաց աւետելու ժամանակի տակաւին հասած չէ. գերագոյն վարդապետութիւն մ'է այս իմաստնոց համար միայն, և առամիկը թողոլու է իր անհեթթի կռապաշտութեանը մէջ: Բարելոնի աստուածը նշան մը չէին տուու իրենց զօրութեանը մինչդեռ Անուրայ զօրաւոր շունչն վերընծայքը էր Նինուասայ իր սիրելին: Տնիեր էր գինքը, հօն իր Հզիկին մէջ յարմաւենիս գոմերայ, տարածեալ մահուան անկողնոյն վրայ ցրտացեալ մարմնով. վայրապար լացեր էր վրան դառն արտասուօք. վայրապար հրաշագործութիւն մը ինդրեր իր աստուածներէն Բայց ընդհակառակին Բարելոնի գետանափորը մէջ, ուր ճշմարիստն աստուած կը ծածէր տառակին իր ամենաշխնջ պաշտոնը, ինքն իսկ իր ամանջուղը լսեր էր: Անպայիք բերնէն Անահաւոյ մահուան պատճառը: Ոչ թէ անդորդ գատարէն իւթեան մէջ պիտի հեղականն. ծնունդը թագաւորաց: Կնոջ սէրն ու գգուեանը քաջաց միայն վարձատրութիւն է, որոնք հաւատարմութեամբ կը հետեւին երկնային

իրաւուց Ոչ սկոփութիւն ոչ հանգիստ ուղևոյն էկը այլ նուրիքական գործոց կատարմանն եւ ուղևոյն ծայրը համենելէն ետքը: Սակայն իրեն համար գիւրին էր արժանաւորիլ արդ վարձատրութեանց Ձերտուշդի միջնորդութեամբը, որովհետեւ հարկ չկար փորձոյ անոր որ թագաւորական գաւազան պատի կը էր և առաջնորդէր գողովքոց: Հաւանի ուրին հաբերն գանգաւտանաց, որ զարցացած է յինքը ու վտանգաւոր պատերազմին ու գուշական ցեղին սպառնացած մեծագոյն վնասուց գէմ: Ընդունի թագաւորական թագը, և այն ատեն Անահիտ կը վերականգնի մահուան անկողնէն: Եւ Անպայի առանձին չնորդիւը իր սիրելին ժառանգելէն ետքը, իր կենացը ընթացքն ու առաջադրութեան վրայ յարատենելէն կը կախուր օրիորդին կեանըք:

Եւ հազիր թէ ինչպայ մեհենին մէջ գիւրահաւան պատանին մեռք առեր էր ոսկիէ գաւազանը, միթէ մէկէն վազուծ չէր Արնահսայ ցրտացեալ անգամոց մէջ կենասական շունչն, Միթէ զգացած չէր որ իր գողդուն ձեռացը տակ կը ջերմանար ու կը բարախնէր այն մինանման կուրծքն, որուն հերեւ օր առաջ ընդունայն տեղ փորձնը էր կենագաւորթիւն տայու իր համբույրներովը: Այսպէս ահա գերուեր էր Նինուաս Ձերտուշդի կամացը, և ապստամերի ու թշնամացը իր վանմացը մօքք գէմ: Անթագաւորիլ համար չէր ապահն նա, որուն հողը թողորովին թողեր էր իր իմաստուցիչն. և ոչ իսկ կը մուածէր իր անսահման իշխանութեանը վրայ, զոր իրու բուրգ մը կը համարէր, որուն գագաթանը վրայ պատրաստ կեցեր էր մարդկային հեշտութեանց թաթաղուն բաժակը: Անահիտայ անհամենմատ գեղցիկութեան համար միայն Կապրէր, գողազով որ պիտի մեռնէր նա կիթ ինքը գեղենէր, ուստի աւելի ևս կը բորբոքէր ՚ի սէր, գիտնալով որ իր սիրելին ընդ մէջ մահու և կինաց էր: Հատ աւելի եռանգուն սիրով կը սիրենք զայն զոր կորսնցընելէ կը վախենք: Տնուր վճիռ մը, եթէ ծմարիս է. բայց թէ որ ծմարիտ չէ զօրաւոր ու ազնուական սրտի մը համար, ճմարիտ է անուշտ Նինուասայ համար, որ թոյլ էր ու զգայասէր:

Բակտրից իշխանն այսպիսի խորամանն կութեամբ Անհուասայ մտացը վրայ տիրելէն ետքը, գրգռեր էր գիւրութեամբ նաև ժողովրդեան բարկութիւնը Եամիքամայ գէմ, խաբէկական պատգամաւորութիւններով, և մերձաւոր վտանգաց սպառնաց իհօք, որպէս թէ ձէթ թափեր էր կրակին

վրայ, ամենստոյդ վեասուց համոզմամբ յորդորելով զամենքը յապստամրութիւն:

Խորամանկին համար զիւրին է անխորամանկ ռամփիկ ձգել իր թակարդին մէջ, և շատ աւելի զիւրութեամբ եթէ վարժած է նա անգործ ու գանդաղ կապտահիւթեան մը, հաւատապավ ամեն բանի, և հեզ գործի մը ըլլալով խարբայից ձեռքը, Առանց մնաց գործուարութեանց, իր հեղինակութեամբը ու Նինուասոյ վրայ ունեցած աղեցութեամբը, յաջողեր էր դարձեալ նուաճելու բրմաց զուզութիւնը: Օր քան զօր կը սաստկանար ռամփին բարկութիւնը. նշանաւոր ու մեծամեծ ընտանիք կը հոգային ու կը տագնապէին իրենց սիրելիաց տարակայութեանը վրայ. բոլոր ժողովորդն կը արտնչար պատրապմին դէմ, զոր յատապաէս յիմար սիրահարութեան մը հետևանք կը համարէր, և բոլորմբրն չէին համարձակիր ժողովրդեան հարծեաց հեղին դէմն առնուլ: Կ'ուղէին զինուաս'ի թագաւոր. լաւագոյն էր ուրիմն օծել զինքը ու ընկճել, ինչպէս կ'առարկէր Զերտուշդ, քան թէ ընդունացն տեղ դէմ կինալ հասարակաց կարծեաց. Այս կերպով, նոյն իսկ քրմապետն, Դից փոխանորդն գերի կ'ըլլար պատահարաց, երկնից բարեհաճութիւնը զօրաւորին վրայ կոչելով, ըստ սովորութեան պաշտօնէից մէկնին ։ Համբամ իր բացակայութեանը ատեն կ'անիծուէր, գահընկէց կ'ըլլար, և նինուաս թագաւոր կը պսակուէր Պարսիրայի աշտարակին մէջ, զէնք ու զինուոր հաւաքելով մերձաւոր դաւառներէ: Մարդ ու Ելամացիք, և Զակտոսէն անդին եղող բոլոր ժողովուրդներն, ամենին ալ վառուած էին թօթափելու գերութեան լուծը: ինքնակալութիւնն, հաստատուն ու տեական առ երեսն, կը քայլոյէր պատամրաց յաղթութենէն ետքը, իթէ նոյն իսկ Զերտուշդ, զՄարս Ներովթայ ցեղին օգնութեան կոչելու պատրուակաւ, շնորհէր իր օգտին համար թողուլ երեսէ պարզամիտ պատանին, որ խաղ եղեր էր իր ձեռքին մէջ:

Եւ երբ ինքը Նինուասոյ հետ Պարտիրայի պարսպաց մէջ քաշուած կը խորհէր Մարաց յարձակման, Համբամայ բանակին խորտակման ու Բարեկացւոց բարկութեան վրայ, որ կ'ամէր մեծապէտ օր քան զօր իրենց հապարաք սիրելիաց մասուանը համար, զօրաւոր թագուհին կը դեգէր ու կը տարակուսէր յառաջ մզելու զգործը: Իր թշնամին՝ որուն դէմ ախտի պատերազմէր, Նինուաս, իր որդին էր, զօր դժբախտ հարուած մը կրնար յերկիր տապակել պա-

տերաղմին մէջ, Քաղդեայց մատնութիւնն ու անհաւատարմութիւնն իսկ կրխութէր ու յետս կընկըրէր զինքը: Թէ պէտ հաւատարիմ մնացեր էին իրեն Միլիթգայ ու Ն'րեայ քուրմերը, որոնք քաղաքն էին, սահայն ինչ կրնային ընել բազմութեան դէմ՝ որ առանձնացեր էին 'ի Պարսիրա, և հոնկը գել զօրաւոր ազգեցութիւն ունէին ժողովրդեան վրայ:

Լաւ կլոելով թագուհին ամեն բռն, և զիսնալով ևս իր անկարծելի մէկ յաղթութիւնն իրնար լքուցանել մէկէն իր վատասիրտ թշնամին, ձեռք զարկաւ դաշտնի հնարից, այսինքն Ն'րեայ քուրմերէն մին Պարսիրա զրկեց, կեղծելով ապաւէն իշնուելու, բայց նպատակն էր որ երթայ ու խօսի հօն առանձին բրմապետին հետ, մեծամեծ խսոսութիւնը ընելով և երգումն առաջով յանուն Համբրամայ: Բայց միւս կողմէն օրերը կ'անցնէին, և ուրիշ զանազան վիշտերը կը ծանրանային վրան:

Հայոց թագաւորը զգալի կերպով կը հաստատուէրայուղնութեան Վ'լերքծանը երեսոյթ մը չէր առած, թէ պէտ եղկեցն առատարին կորուսեր էր: Զալածունէր էր ջերմէ Հընդկին զեղոցը զօրութեամբ: ըզգաստացեր էր պատանին, և կինաական բնական ոյժն յաղթեր էր ամսնայնի, մինչեւ նուև անմսիթար տիրութեանը: Իր հայրենի լեռներէն մինչկ Սըննասրայ դաշտավայրը ըրած ճամբան ամեննեին ննզութիւն մը չէր տուած. որովհետեւ գիշեր ատեն կը ճանապարհորդէր փափուկ փետրոց վրայ, յառաջելով առանց շարժման ու ցնցման, ուղտուց հանդարտարաց յանացիք: Հասաւ Արա 'ի բագելոն Համբրամի յաղթական բանակին ներս մտնելէն երեք օր ետքը, ուր կախաղանաւոր պարտիրաց զովութիւնն և կինաաց ամեն տեսակ գիւրութիւններն ու առատութիւնն, հազդուրեցին իր տկարացեալ անդամները, մնացածն երիտասարդութիւնն գործելով, այն անհամեմատ բժիշկն, զոր ոչ միշտ զժբախտարար կը կրենք հետերինիս: Գունատեալ էր նորա երբեմն վարդագոյն դէմքը. տըսրարութեան ամսն մթագներ էր աչացը քաղցր լցուց, առանց ամենակին կորսնցընել տալու իր առաջին զեղեցկութիւնը. նման այն ծաղկան զոր կը խամրէ հետերինիս: Քաղին քամին, բայց կը վերակենդանանայ մէկէն արեգական առաջին ճառագայթներէն:

Համբրամ տեսաւ զինքը. բայց պատանին իր համառօտ խօսակցութեանը ատեն թէպէտ պատկառանօք այլ ցրտութեամբ

վարուեցա Հետը: Գտնուելով նորէն այն գերմարդկային գեղջեցութեան առջին որ գերբը էր զինքը, իշխով այնչափ նեղութիւնները և մասաւանդ քացրութիւնները, կոռելով դէմքնդդէմ խորհրդոց ու վերջին տիսոր անցից դէմ, կը բարկանար ինքն իրեն, կ'ուտէր ինք զինքը ըստ արժանաւոյն շատելուն համար զթագուէին:

— Յաղթուեցոյ ու գերբցայ. — ըստ առ Համբամ — Ապանէ զիս, ալ ուրիշ բանի չեմ սպասուի. Համարաւ մնածասիր կը քարոզէ, նոյն կը ցուցընեն նաև գործերգ: Վերջին մէկ փորձգ ալ իմ վրաս կատարէ, վութացնելով մահս, և կ'որհնեմ այն ատեն ինձի դէմ ունեցած թշնամութիւն:

— Մէկ օրուան միայն թշնամի, և միթէ կը համարիս որ ատելութիւն ունենամ Հետը. — կրկնեց թագուէնին վեհանձնութեամբ. — Վէճէ ինդրեցի կրաս անխառացու և պատճեցի ապստամբութիւն մը. մնացածը չեմ զիտեր: Թագուէի եմ քեզի ինչպէս ամենուն, և այս է միայն Համբամէն կրած: Համբամ գոհ է. քաշած ցաւերն այլ ևս չի յիշեր, և կ'ուրախանայ տեսնալով սրտիդ անկեղծութիւնը: Միայն թէ որ գանգատ մ'ունի այն է, որ բարիտն թէպէս տուեր էր իրեն առատութեամբ փառը ու զօրութիւն, բայց չէր հաստատեր երկրս վրայ արդարութիւն, Մի համարիս որ կը պարձիմ զօրութեանս վրայ, մի համարիր որ իրեն մեծ բան մը կը սեպեմիշխանական գաւազանս, մնատարած ինքնակալութիւնս և այս Բարելոն քաղաքը, որը մէկ ակնարկութեամբ կանգնեցի: Իմ մեծութիւնս այս բաներուս հետ բնաւ չեն համեմատիր. աստղի մը կը նմանիմ, որ արագութեամբ կը հատանէ միջոցը, առանձ մի զննելու իր երկեն թողած լուսոյ շաղին: Փասօք սպարեցայ ու փասօք պիտի շլջանիմ: Աւսուի շեմունքը զիեր որ գըտնուի բան մը որ մթաքնէ քու առջիդ իմ մեծութեանս փայլը. համառօտ ըսելով, ոչ թէ սէրդ այլ համարումէ կ'ուղեմ: Գիտեմ փախչելուգ պատճառները, Սումատ ինք զինքը կամակար Վանայ ջրոց մէջ նետելէն առաջ խոստովանեցաւ ամեն բան: Զոհ եղար ամպարիշտ խարէութեան մը, ուսկից շարագոյնը չէին կրնար հնարել անդունդք, և որուն ճմարակութեան երևոյթը մը տալու համար, քու մէկ հաւատարիմդ վաճառեց զքեզ մեր հասարակաց թշնամոյն:

— Իմ մէկ հաւատարիմն, — գոյնց Արախուոված: — Պարետէն զատ ոչ ոք արժանի է այդ անուան: Անկարիլի բան: Պարէտ

քովս էր ու կը պատիրազիկր: Կարող ու քաջասիրտ մարդն մատնիչ չըլլար: Բայց ինձի հետ գերեցաւ նա, ինչու ուրեմն չիմ տեսնար քովս:

Մէկէն Համբամայ ակնարկութեամբ փնտռուեցաւ ամեն կողմ'թագաւորին հաւատարիմ գոհանակիրը: այլ վայրապար: Պարէտ գերեաց Արմաւիրէն շարժիլը ու բանակին խառնակութիւնը յարմար առիթ ատիթ ամաց, փախեր էր ու չէր զիտցուեր ուր ըլլալը:

— Կը տեսնամ, ովք թագուէիդ, — ըստ այն ատեն Արա դառնութեամբ, — որ նոյն իսկ Պարէտ վերջին վկայդ կը պակիք քեզի, ինքն իսկ ինչպէս Սումատ... .

— Կը բաւէ. — որոտաց թագուէին, ըլլոր արիւնն խառնակելով երակացը մէջ ու բարսին լորդ սիրտը, որպէս թէ հրաւէկ նետ մ'արձրկած ըլլալին սրտին. և այն եղաւ իր վերջին խօսքը:

Դուրս հելաւ գգրախտ կինն ինքը զինքը կորուսուծ ու խոռված: Ալ մի և նոյն Համբամը չէր, չդը մի և նոյն թագուէին: Այն նոյն վայրին լաւ կը զգար զայն բախտը թողիր էր զինքը ու հեռացեր ընդ միշտ. և նիսրոքայ ծանր ձեռքը կը ծանրակ վրան:

Ինչու վիճել այլ ևս, ինչ յուսով և ինչ շահելու համար: Երիտասարդաց է աշխատին և արութեամբ ծանր նեղութեանց տանիկը. երիտասարդաց է՝ որոնք առջենին ապագայ մ'ունին որ կը կոչէ զիրենք ծածուկ ձայնով, ու կը յորդորէ խառնակ խոստմունքու ու ակնակալութենէ, ինչ նպատակի պիտի ուղղէ իր հանճարը, զգալով որ քանի մը քայլ անգին կը սպասէ իրեն զերեղմանական փոսը: Այսպէս կը մտածէր Համբամ, որուն երեսացը վրայ թէպէտ կը փայլէր տակալին երիտասարդութիւնը, բայց ոչ սրտին մէջ: Այսիրի, յաղթել ու թագուշունքը, ինչը համար Հանյո ու միրելի չէ այն աշխատութիւնն, որ առանց վարձատրութեան է: Շնայնութիւնն է բարձրացընել գահ մը, որուն վրայ նստղուն ստուերն պիտի ըլլայ: Եւ այս առթիս մէջ տեղի կու տան ահա մեծամեծ մոտերն ու սրտերն լրեալ ու անմիտիթար: Բառնալ այնչափ երիտասարդաց կեանքը, կեղուու անօդուտ տեղի իր և այլոց արիւնը, ոչ թէ սպամալմունք, ոյլ եղենէ: Եւ ինձ ուժուունքը խնմանանց ձայնի դէմ ըսելին թէ արդարութեամբ է եղած պատերազմը: Ի՞նչ քը եղուութիւն առաջի աշխարհիկ և ի՞նչ միխթարութիւն անձնական:

Թագուէին առանձնացած իր միայնութեան սենեկաց մէջ, կը հոգար ու կը

մոտածեր : Ի՞նչ մեծ ապիքրատութիւն մը գործեր էր նու որ արժանացեր էր այսպի-սի հասուցման : Այրիքացեալ 'ի նինոսէ, ոչ այնչափ իր յաղթութիւններովկը որչափ անսուամբը կազմեր էր այդ մեծատարած ինքնակալութիւնը : Լոյս ու գեղեցկութիւն եղեր էր ինքը Արքատից գահուն . ջանա-ցեր ամորեալ ժողովրդեան վայրագութիւնը ու կրթել բարքը : Բայց գեռ այս գեղեցիկ օրուան կրթութեան արշավուսը չի ծագած, գուցէ այդ խորին խաւարի մէջ պիտի մնար ինքը իբրև լուսաւոր մէտհորայ մը օրինակ ապագայից :

Եւ միթէ յանցանք է ջանալ ազնուացը-
նելու ժողովրդեան մի բարբը ու կրթելու
անշիրթ բնաւորութիւնը: Միթէ յանցանք
է այնչափ ցրուեալ ժողովուրդները՝ ի մի
հաւաքերէ և բաղադրականու թեան լոյսը ու
բարութիւնները երկիր պանազան ոկողմ-
արք ցրուելու: Ինչո՞ւ ուրեմն եթէ երկնից
արքարութիւնք կը հսկէ մարգեկային գոր-
ծոց վրայ, ինչո՞ւ պիտի պատճուէր Շամի-
րամ: Կին ու գթած ըլլապուն, մարգեկանց
վստահելուն, և զիրենք իրեն նման մեծա-
սիրու ու անկեղծ համարելուն համար. ո-
րովէն ետե խաւարի չէր հաւատար՝ ինքը
լոյս ըլլապուն, և ոչ խոկ նախանձու, ապե-
րախառաւթեան, վատութեան ու մատնու-
թեան, ինքը աննախանճ, վիճանձն, մեծա-
սիրու ու հաւատարիմ ըլլապուն: Այս, այս
էր յանցանքը, և պէտք չէր որ տրտնչար
աստուածոց դէմ, Ո՞վ որչափ կ'ուզէր փո-
խուիլ արդեօս նոյն վայրկենին, բոյորովին
հակառակն ըլլալ քան ինչ որ էր, բարբա-
րու, անգամ, չարագործ, որպէս զի յա-
նզութիւն գտնուր: Ո՞չ, թէ որ այդ ան-
գամ պատասխնին, այդ նենգութեան կան-
անահաս հրէն իր ծոցէն իւած չըլլար, կը
մտնար Պարսիկայի մէջ հրովար երկաթով,
և հն աշտարակին վրայ կը ստիպէր զինքը
աստութեան սեղանոյն վրայ ըլլապէտ Զեր-
ատուրիք ու նեյալ քրմանքանին արինք:

Բայց ինըը մայր էր, և ծափիրա ու գթած
էր, ուստի անգութ խորհուրդներն կուգա-
յին կ'անցնեին մարին առջևէն արագու-
թեամբ, մասն քեկեալ ամսոց, զինջ եր-
կնից երեսով Ազգական միաբ մէջ չեմ կըր-
նար հափառակն ընել, պէտք էր որ հաշէր
ու մաշէր իր ցաւոցը մէջ և ընկնիլ, եթէ
այս էր ճակատազրին կամքը:

Պատահարք կը մղեին զիրար անգագար :
Մարք, Պարսկ ու Ելամացիք ապստամբեր
Եին Պատահարք դէմ, և իրենց գումար-
տակները Կիշային իւռներէ Հեղիզօրէն
դէմ ի Անձնաարք, ըստ լոյս լրտեսաց : Ոյ-
սո միան առուտ աստիճանու էու Համիլոնավ :

որ ապստամբք ուշացեր էին ճամբան հաւակուակ Զերտուչցի ակնկալութեանը։ Պէտք էր ուրիմն զօրաւոր բանակ մը խաւարել Ծնդ տառաջ, մանաւանդ թէ պէտք էր ինքը անձամբ վազել անոնց գէմ, ըմբռնել յանսկնկամ և Սոստանակիլ, Բայց ի՞նչպէս ելլալ Բարելոնէն, ի՞նչպէս անզօր Թողուլ քաղաքը, մինչ բազմութեամբ ժողովուեր էին ապստամբք ՚ի Պարսիբա, և պարսպաց վրայէն կը լրտեսէին իրեն ամեն շարժ-մունքը։

Ասկէց զատ Բաբելոն ապահով չէր եթէ որուն Հնագանդիդ; Անձամեծք, որ զօրութիւն ու պարծանք էին քաղաքին, Հեռացեր էին Նինուասայ հետ, իսկ ժողովուրդն անհանդիսա էր ներկայ չարեաց ու ասպայ անստուգութեան մէջ; Քարերը էին հանդէսներն, փառքիր առուրեալն և ընդհանուր ընտանի կենաց գուռճութիւնները, որուն համար հարդիար էր բոլոր ինքնակալութեան անգորութիւնը, և յայտնի կ'երեար որ նախկին խաղաղութեան վերահաստատութիւնը անկարելի էր առանց ծանր փորձէ անցնելու; Ամեն բանի պատճառ ներկայ ու մերժաւոր իշխանութիւնն էր համարուէր, այսինքն Համիրամ, օրինաւոր թագուէնն, այնչափ անցեալ երշանկութեանց հեղինակն. ոչ Նինուա, ապատամբն, որ դեռ մեծ գործ մը կատարած չունէր բաց ՚ի մատնութենէ. ուստի պէտք էր որ ջանար թագուէրին հանելու գողովուրդը այս նեղութեան վիճակն:

Մեծ յանցանք կը համարուեր ռամակին
առջև բախտին վայրինական մէկ անյա-
ջողութիւնը: Ինաւ օգուտ մը չունէր Հա-
միրամաց ժողովրդեան երջանկութեանը
համար այնչափ աշխատիլը, վասն զի ամե-
ներկն չէր հաշուեր անցեալը: Ընտիր հե-
ղուկ մը համարուի զայն արքեալ միծա-
ցիթն: Կը եցեցիկ երազ մը՝ որուն երամտու-
գիտութեան պարունակութիւնը. շատ է ե-
թէ յիշատակը մնայ մտքերնիս: Ներկային
համար կը պահարակուէր թագուհին,
տխուր ներկային համար, բախտութիւնն չը
կպատճեննելուն, և ինչ որ նինուաս ու-
ղերտուչք բարելոնի ժողովրդեան հետ
միացած գործեր էին իրեն զէմ:

Այս պատճառաւ տուգ, տիրութիւն ու աղմուկ ամեն կողմէ. Առատոթեան մէջ ամեն տեսքի բանի պէտք կար: Մօտայուտ պատերազմին պատճառաւ տիրութիւնը էր աշխատաթիւնը. հաց կը փնտէր ի վարչութեանը, և գտնալէն ետքը կը պահանջէր որ շաբամարանները բացուին: Մեծ տագնապի պատճառ մ'ալ բանակն էր. Ամեն

աղքերէ գումարեալ այդ հազարաւոր մարդիկն, զօրաւորք ՚ի պատերազմի ու միաբանիք, բայց ցրուեալք ու վատասիրութ, կը նպաստէին մանաւանդ ռամէկին քան թէ կը ստիպէին զինքը պարուց կատարման, Զերտուչդի ապստամբակից ու գաւակից գործակատարներն շարունակ ժողովը դեան մէջ էին, և ով կրնար կասկածել վրանին:

— Որո՞ն զէմ կը կռուիր, — կ'ըսէին, — և որո՞ն համար: Յաւալի է մեռնիլն իթէ անկէց օգուտ մը չկայ: Գիտէք որուն հետ են Դիք: Անշուշ Համբարձայ հետ շն. որուն աստղը մտաւ ՚ի մայր, երբ ուզեց պաշտօն մատուցանել տօտար աստուածութեանց: Օրինաւոր թագաւորնին ՚Նինուաս է, որ և պիտի թագաւորէ վրանիս օր մը, ինչո՞ւ ուրեմն հակոսակելիրն: Տանուվց տառուան է, և կրթուած ՚ի թագաւորութիւն իմաստուն առաջնորդութեամբ: Զերտուչդի ճեռացը տակ: Միթէ ապօրինաւոր չէ որ ՚Ներրովթայ սերունդն յետ շափահաւահաս ըլլայուն, իշխանական գաւազանն կրէ տակաւին հանացի ձեռք մը: Իրաւ է որ բախտին ճեռնտուութեամբը ու ՚Նինոսի անուամբը մեծամեծ գործիր կատարեց Համբարձ, բայց այսօր երկնից պաշտպանութիւնը պահպանուց վրայէն, ընկաւ մեծամեծ վրապանաց մէջ իւաբեռնի ընախիր որդուց արինը հեղաւ վայրապար Հայաստանի լերանց մէջ: Ճերն ալ պիտի հեղանի Պարսիրայի անմատչելի որմոց տակ, եթէ հնազանդիք իրեն, ՚ի մեծ սուր սիրելիաց, որ կը սպասան սիրու ՚ի թունդ: ՚Նինուաս կը պարգէւ ճեղի խաղաղութիւն, ու կը զրկէ զնեղ ճեր երկիրը սպատ ու լիհարըստութեամբ: ՚Նշ կրնայ չնորչել մեզ ՚Նամիրացիր այս գիրքին մէջ, եթէ ոչ անզուք մահ մը յիմարկան յարձակմամբ: Կը հասնին քիչ ատենէն արենելեան աշխարհաց ապստամբ ժողովուրդներըն: և այն ատեն պատերազմ ներքոյ ու արտաքոյ, սով, աւելքած և մահ: ՚Նշ կ'ընէք արք իւլամայ, Մարք, Պարսք և Արք, հեծեւլքդ քաջազրոր, ճեր վրայ է Համբարձայ յոյսը, ճեղմով խորտակելու չըրից լեզուաց ժողովուրդ, ՚Կ'ելլաք դաշտ, կը մղէք երիվարնիք ճեր արենակից նղարցը վրայ, որ կ'ինան լեռներէ յօդնութիւն օրինաւոր թագաւորի:

Այսպիսի ողոք խօսքերով կը փորձէին ու խախտէին զօրաց հաւատարմութիւնը: Ալշատ բան չըր ուզեր: գուցէ թեթե պատճառ մը՝ բաւական էր ցրուելու զբանակը:

— Կեցցէ՞ ՚մինուաս ընդ միշտ: — արդէն սկսեր էին պոտալ ՚Սենաարաց որդիքը:

— Եւ ՚Նինակիւտ իրեն հետ, չքնազ թագուհին մեր, — կը յաւելլուր ժողովուրդն: — ՚Մերն է նա, արենակից է մեղի լերանիւ անոր որ կը տիսնայ զինքը, ինչպէս տեսանք մենք, երբ կը պարտէր փողոցաց մէջ գեղեցիկ նման նորածին արեւու, իր արծաթագործ և սսկեզօծ կառացը վրայէն, սփուլեր մեզ ծիծաղն և ողջուն ինքն: ՚Անահիտն է ՚Սենաարաց ճմարիտի փարենին: — Այսպարնիոյ բախտամինդիրն ալ չի յանդգնի յափտակելու: այդ անոնքը: Վազապացիք ու զօրականքը Շամիրամայ անմիտ գործիրը գատապարտելէն ետքը, կ'ուտէին, կը խմէին ու կը գայնակցէին: իսկ զօրավարը խոռ վիրով եղածին վրայ, խորհեւու կ'երթային Համբարձամայ հետ:

— Զինուորներն ցրուելով ժողովրդեան մէջ, պիտի կորսընցընին շուտառ ամեն ուժերնին: և ապստամբական գաղափարներ պիտի ընտանենն իրենց: ՚Միտ դիր և լաւ մտածէ, ովք թագուէ հիք: Քէ որ ՚Մարցանակը հասնի ՚ի զրունս, ինչ զօրութեամբ պիտի ելլանք առնենին:

Համիրամ կորսընցընելով ինք զինքը այնչափ ցաւոց ու վշտաց մէջ չէր գիտէր ի՞նչ ընելու ի՞նչ բանի ձեռք զարնել: Յարձակիլ մէկէն Պարսիրայ վրայ: Այս, այն էր լաւագոյն մտածութիւնը: և հօն կամ յաղթել և կամ մեռնի բայց կը գողար մարքնի միրտու: Սակայն ինչպէս առանց հրամ տալու ապստամբաց բոյնը՝ կրնար ցրուել զիրենին:

Փաղէկ հաստատուն միշտ իր սիրոյն ու հաւատարմութեանը վրայ առ թագուհին, բայց ըմբռնելով որ պէտք էր ելլալ այդ անսասոյդ վիճակէն, առաջարկեց իրեն այսպիսի խորհուրդ մը:

— Փորձէ զինադադար մը հրատարակել, և կանչել քեզի նարելնի բոլոր մեծերը, Պարսիրա ապահնողաց զիխաւորներն հետ: Գուռ կը լսեն իրենցմէ ուզանին, անոնք ալ փոխադարձ քու առաջարկութիւններդ: Որովհետև, ինչպէս կը տեսնաս, մահարքը է այս անգործութիւնն: կամ յարձակիլ պարսպաց վրայ, և կամ իսոնարհէ ՚ի գայնս, բայց շուտառվ,

— Ըլայ, ՚նշպէս հասախարիկս իմաստութեամբ, — պատասխաննեց թագուհին: Թող գան ու ըսեն թէ ինչ է մաքերնին:

Փաղէկ Համբարձամայ հետ մտածելէն ետքը ըննլիրնին, ելաւ մէկէն յարունեաց, և պատճամաւորներ զրկեց քաղքին ամեն կողմերը: իսկ ինքն արութեամբ աշտանաշկելով ՚ի վաղեց Պարսիրա քանի մը հողուրդ հետ:

զարնել տուաւ փողերը, և խօսիցաւ այս-
պէս առ ասլատամբս.

— Յանուն Արքասից ամենազօր թա-
գուհւոյն, որուն չորրեցից Ներու զօրութիւն
գաւազանի ու յաղթութիւն սրոյ, ձեզ քա-
զարացեալդ ու պաշտպանողացդ Պարսի-
քայ, առաջարկեալ է զինադադար այս
վայրկենէս մինչև վաղուեան առաւօտ, որ
է երեսներորդ օր Տանա ամսոյն, Այդ օգ-
նութիւնն որ կըսպասէք յարեւելից, գեռ
վեց օր պէտք է որ Հասնի Բարելոնի մօս:
Այսպէս յուր բերին լրտեսներն. մտածե-
ցէք ուրիշն: Կ'իմացընեմ Կանխաւ որ այս
միջոցն մէջ պիտի պաշարուի Պարսիքա
սրով ու հրով: Ուրեմն ընդունեցէք զինա-

դադարը, և մէջերնէդ ով որ կ'ուղէ, բա-
ւական է որ Քիբրատ Արքատայ մեծերէն
ըլլայ, գայ ՚ի բանակցութիւն յարքունիս,
Բարելոնի զլիսաւորաց հետ: Ան թագութիւն
իր հակառակորդաց կամքը ու միտքը և ինչ
որ կըպահանջեն արիւնչեղութենէ ետ կե-
նողու համար: Ըսէ ինքն ալ իր պահանջո-
ծը, և թէ ինչ բան կրնայ չորսնէլ ձեզ: Ա-
զատ ու նուիրական են Պարսիքայի պատ-
գամաւորքն. անիծեալ ըլլայ ՚ի Դից, ով որ
զինադադարման ատեն ջանայ վեսանել իր
ամենէն ատենի թշնամեյն:

Կը շարուճակուի:

ՄԵՆՆ ՆԵՐՍԵՍ ՊԱՐՓԵԿ

Ա. Մանկուրիւն Ներսիսի. — Սնունդ
և դաստիարակուրիւն. — Աշխարհիկ
վարքն. — Մինչ Նահատակութեամբ
պայծառացեալ յաշխարհէ փոխեցաւ
Ս. Յուսիկ, յանիրաւի սպանեալ՝ ի Տի-
րանայ, թողուց ՚ի Հայաստան երկու
անարժան զաւակ՝ զՊթանա-
գինէս. և ՚ի վերջնոյս՝ որպէս ՚ի փողոց՝
բուսաւ գեղեցիկ շառաւիդն Ներսէս, ՚ի
զառն արմատոյ գեղեցիկ պտուղ, և
իւր Հարցն, մանաւանդ Մրրոյն Գրիգո-
րի շարացն հետևելով զրուեցաւ ՚ի
հրահանգս ՚ի կեսարիա կապադովիկ-
ցոց: Այս Աթանագինէս առած էր Տի-
րան արքային քոյրն՝ որ է Բամբիշն ա-
նուամբ, և անկէ ծնաւ զներսէս: Բարձ-
րահասակ էր Ներսէս, ինչպէս կը սառ-
բագրեն բուզանդ և Մեսրոպ երէց, գե-
ղեցիկ դիմք և հերապանծ. և իւր իե-
սարիս եղած ժամանակն սիրելի եղած
էր ամենուն, մասնաւորապէս իւր վար-
դապետացն: Բայց յետ աւարտելու
իւր ուսումն ՚ի կեսարիա՝ անցաւ ՚ի
Բիւզանդիոն, և հոն աշխարհական կե-
նաց մտաւ՝ առնլով իւր կին մեծ իշ-
խանի մը՝ որ Ասպիտն կոչէր, դուաորդն.
Դայս այսպէս կ'ըսէ մեզ խորնոյ ծերու-

նին, և չինշանակէր այդ Ասպիտնի ղըս-
աեր անունն՝ որ եղաւ կին Ներսէսի.
բայց թուկի թէ Խորենացին յայսմ կը
խոտորի ՚ի ստոյդ պատմութենէն, և կը
շփոթի ուրիշ ամուսնութիւն մը՝ ընդ
Ներսիսին. վասն զի Արշակ թագաւորն
առաւ կին մեծ իշխանի մը դուտոր՝ որ
է Արլարիս, (որուն վրայ պիտի խօ-
սինք յետոյ): իսկ բռն վարուց պատ-
մին, Մեսրոպակ երէց, կ'ըսէ թէ Ներսէս
յետ ուսանելոյ ՚ի կեսարիա՝ ամուսնա-
ցաւ, առնլով իւր կին Մամիկոնեանց
ցեղէն Սանգուխտ անունով օրիորդ մը,
որ յետ երկը տարւոյ կը վախճանէր՝
թողլով յաշխարհի որդի մի Սահակ ա-
նուն, թեամ մահուան ամուսնոյն ալ ու-
ժացաւ Ներսէս յաշխարհական ամուս-
նութենէ, և երկրորդ վիճակ մ'ալ ընտ-
րեց անձին, թէպէտ յայնմ ալ պիտի
չյարաւանէր. ընթացաւ առ Արշակ թա-
գաւորն՝ որ կը նստէր ՚ի Ծափս, և
հօն իր պայծառ տեսլեամբն արթանի
եղաւ թագաւորական սենեկապետ
ընտրուելու. առաւ գովասանկը կը ՚ճա-
ռէ բուզանդ յայսմ պաշտաման Ներ-
սիսի ըրած ազգեցութեան վրայ. Մես-
րոպ երէց կը կոչէ զինքն Սենեկապետ